

1934

9(47,925)

11-58








Ե Ա Պ Ա Տ Ա Տ Ո Ր Ա Վ Ո Յ Ե Ր Ա Հ Ա Յ Ա Խ Ա Բ Ի Ւ

Դ Ա Յ Ա Խ Ա Բ Ի Ւ Ա Վ Ո Յ Ե Ր Ա Հ Ա Յ Ա Խ Ա Բ Ի Ւ

Պ Ա Յ . Տ Ա Մ Ի Ր Ա Ա Խ Ա Բ Ի Ւ



Զ Է Յ Ո Ւ Ի Ի Ա Ն Ձ Ն Ա Տ Ո Ւ Ի Ո Ւ Թ Ի Ւ Ը

Ե Կ

Ս Ո Ւ Ք Ա Տ Ո Ւ Ի Ա Վ Ո Յ Ե Ր Ա Հ Ա Յ Ա Խ Ա Բ Ի Ւ

(Բ Ա Ն Ա Խ Ա Բ Ի Ւ Ա Վ Ո Յ Ե Ր Ա Հ Ա Յ Ա Խ Ա Բ Ի Ւ)



Տ Ա Ր Ա Գ Ա Տ Ո Ւ Ի Ա Վ Ո Յ Ե Ր Ա Հ Ա Յ Ա Խ Ա Բ Ի Ւ

9(47.925)  
Q-58

\$ 2004

مکالمہ  
لیکن


G. P. D. G.



ՄԱՍՆԻՑԱՐ Հ. Ե. Պ. ԲՈՒԼՈՒՆ, ԹԻՒ 3

9(47.925)

Q-58 ՊԱՏ. Տ. ԱՆԴՐԻԱՍԵԱՆ



ԶԵՅԹՈՒՆԻ ԱՆՁՆԱՏՈՒԹԻՒՆԸ

Ե 1

ՍՈՒԷՏՈՅ ԻՆՔՆԱՊԱՑՄԱՆՈՒԹԻՒՆԸ

(ԲԱՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ ԱՄԵՐԻՔԸ ՄԻՇԱՆԻ ՄԵԶ)



2014

ՏՊԱԳՐ. Զ. ՊԵՐՊԵՐԵԱՆ, ԳԱՅԻՐԵ

9054



257/3-6а-2.



Հ 8 56  
9

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ռ Ա Ն Ի Տ Ե Վ Ա Տ Վ

ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԱՏՈՒԹՈՑՆ

Ոչիսարի պէս ա՛լ մնըթուիլ մի՛ տար, Տէք,  
իրաւ, Հայն ալ թէ ազատ ես ստեղծեր.  
Թէ մեղ ապրիլ չես կամենար մարդկօրէն,  
Առիւծի պէս գէլթ թող մեռնիլ կամբդ ներէն,

Ստրուկի պէս թոյլ մի՛ տար որ վատօրէն  
Մեր մահն անգամ գաղանաբար գործադրեն,  
Ալ կը բաւեն մահու խժուժ գործիքներ,  
Զոր դարերով Հայուն վրայ են փորձեր:

Թէեւ մահն իսկ մեղի համար ա՛լ շատ էր,  
Երբ ոչ մէկ գետ այնքան արիւն կը հոսէր,  
Որքան Արաքս, Եփրատ, Տիգրիս ու Ճիշան,  
Ռւը անպատճած կոյս դիակներ պահուեցան:

Բայց թէ չկայ ազատ ապրիլ մեղ համար,  
Այսքան ազատ ցեղերու մէջ անհամար,  
Գէլթ մեր մահը ազատ ըլլայ եւ արգար:  
Մարդու պէս, Տէք, մեղ մեռնիլ տուր քաջարար:

ԱԿԻՒԼԻՆԷ

11 Նոյեմբեր 1915

Գահիքը



## ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Իբրեւ Կիլիկեան աշխարհի արծուեքոյնեն՝ Զեյրունեն՝ միակ խապրիկ ունեցող կռունկ մը, տիսուր լուրեր Եգիպտահայ ժողովուրդին, բայց իբրեւ արծիւր՝ Սուէփիոյ լեռներեն, Հայ կորիւններու բազուքեամբ ազատուած՝ իննապատճանութեան, Հայ Կռուին յաղրական փառքին աւետիսը ունիմ տալու, փառք Նախախնամութեան, փառք մեր բազերու զենթերուն: Փառք մեր ազատարներուն՝ ազնուական Ֆրանսային ու ասպետական Անգլիային:

Զեյրունի ու Սուէփիոյ տուրք փորձած այս համառօս պատմագրութիւնս պարզ դեպքերու շարայարութիւն մըն է, որ չունի իր մէջ վերլուծական ու բննադատական ուսումնասիրութեան մը դրումը: Ապագան պիտի կատարէ իր անկողմնակալ ու արդար դատաստանի պատօնը: Համազգային ներկայ աղեսփին՝ պէտք է լուռ մնալ: Հիմա ատենք չէ խնդիրներ ու պատասխանատութիւններ բնել ու նշգելու:

Հանելի պարտականութիւն մը կ'զգամ խորին Շնորհակալութիւններս յայտնելու Հ. Ե. Գ. Ընկերակցութեան՝ որ բարեսխրաբար հանած է նրատարակութեանս ծախքը հոգալու, եւ Վեր. Հ. Խանդամութի, որ ազնուաբար սահնած է գործիս լեզուին ու ոնի սրբագրութիւնները եւ նրատարակութեան յարակից բոլոր աշխատութիւնները կատարել:


ՊԱՏ. Տ. ԱՆԴՐԻԱՍԵԱՆ

10 Նոյեմբեր 1915





## ԶԵՅԹՈՒՆԻ ԱՆՁՆԱՏՈՒԹԻՒԹԻՒՆԸ



Ա.

Երբ կը վերջիւմ վերջին տարիուկեսուան կեանքս, զգացումներու անօրինակ հոսանք մը խսկոյն կը խուժէ միտքս, եւ վիշտն ու ուրախութիւնը կը պատեն զիս ամբողջ եռքիւնովս։ Ուրախ՝ բանզի երկար ու տաժանագին մաքառումներէ եսքը՝ վերջապէս ազատ երկրի մը մեջ, անթիւ բարեկամներէ տրջապատուած՝ կատարեալ ապահովութեամբ կ'ապրինք այսօր մենք, 5000 ի մօս ժողովուրդ մը, յուսախար ու պարտուած թշնամի մը բողլով մեր ետին։ Բայց տիուր՝ Երբ կը լիւեմ թէ մասուան երկրէն է որ եկած եմ, մոխիրներու եւ աւերակոյններու վրայէն, մահասարտուու արհաւիրքներու մեջէն ճամբռողած։ Եւ դեռ ասոնք պատիկ մեկ մասն են անդին կատարուած սոսկալի եղեռնական տուամին։ Ո՞ւր է այսօր հերոսներու արծուի բաղաքը՝ Զեյրուն, որ դարերով Հայուն բազութեան փառքն ու պարծանքն եղած է։ Այն եկեղեցիները, որոնց զմբերներէն խունկն ու աղօրքը երկինք բարձրացած էին այսչափ երկար տա-

րիմեր՝ այսօր խստմ միւեզզինի նամազը կ'արձագանցեն։ Կանաչազարդ բլուրները ուր հայ հովիտին ու հովուուհիին սրբնակին ծայնով կը մակաղէին ոչխարներն ու գառները, այսօր անթուած ոժերու տակ բոռմած ու խանծած են։ Արիւնկզակ վայրենի Պօւնազը կը լսփէ այն զուլալ ջուրերն ու աղբիւրները եւ կը վայելի անմահական այգիներն ու մրգաստանները։ Իսկ հերոսական Զեյրունցին, որ դարերով Հայուքեան երգն ու տաղը երգած էր, հեռաւոր անապատներ բաւկուուելով ինկած է Թուրքին, Քուրդին ու Արաբին վայրենի եաբաղանին տակ։ Սպարտական կիներն ու աղջիկները, իրենց պատիւն ու օջախը կորուսած, մազերնին կը փետքեն լալահառաջ։ Լօնկմեկլո մը պէտք էր բամերորդ դարու այս Կրանփրեկին դժբաղդուրինը ողբալու համար։ Դժբաղդաբար ան Լօնկմեկլո ւր չէ՝ որ ազատուած է Յորբական այս արհաւիրքը պատմելու համար։

Բ.

1914 Յուլիս 8 ին էր, երբ Զեյրուն հասայ լճանինով իբր Զեյրունի Աւետարանական Եկեղեցինին Քարոզիչը։ Հազիւ ամիս մը անցած էր, երբ Օգոստոս 10 ին, զօրաւարժ հրատարակեց Թուրք կառավարութիւնը. ու սկսու անվերջ տառապանքը։

Զօրաւարժի կանոնագրին համեմատ կը պահանջուէր որ 45 ին վար ամեն մարդ որուեալ ժամանակէն առաջ զինուորական իշխանութեանց դիմէ իր վկայագիրը (Շ-ՇՇՇ) ստանալու, եւ ամեն վայրկեան պատրաս գտնուի

զինակոչի հրաւերին անսալու : Անսաստողին պատիժը  
մասի էր :

Զեյրուն զինուորական կեդրոն մ'ըլլալով, հազարա-  
ւոր զինուորցուներ ամեն որ Զեյրունի զօրանոցը կը  
բերուէին, եւ քանի որ քաղաքին մեջ պանդոկ չկար,  
ամեննեն ալ կը հիւրընկալուէին Զեյրունցի ընտանիքներէն:

Եւ ահա Զեյրունցին համար կը սկսի անհանդուր-  
ժելի կեանքը : Զինուորական ծառայութեան արդէն ան-  
վարժ, զիսէր թէ Թուրքին ծառայել չեր նշանակեր ընդ-  
հանուր հայրենիքի դատին եւ մարդկային իրաւունքներուն  
ծառայել, այլ ընդհակառակը, կոռուխ ընդդէմ քաղաքա-  
կրուրեան եւ ծառայել իր իսկ շղթաները ամրացնե-  
լու : Ասոր համար Զեյրունցին միւս խոյս տուած էր զին-  
ուորութենէ . հազիւ հինգ կամ վեց Զեյրունցի զինուոր  
կարելի էր գտնել ամբողջ թուրք քանակին մեջ : Իսկ ներ-  
կայ պարագային կացուրիւնը աւելի ծանրակշիռ կ'ե-  
րեւէր : Տակաւին պատերազմ չուներ Թուրքը : 45 են վար  
բոլոր այրերը զօրակոչի անսա՞ն : Կարելի՞ էր չկասկա-  
ծիլ թէ Թուրք կառավարութիւնը այս կերպով քաղաքը  
պարպելին եսքը իր քաջ տղամարդերէն, դիւրութեամբ  
պիտի ամայացներ Զեյրունը յանկարծական յարձակումով  
մը : Զեյրունցին իր ընդվզումի պատմական բնագդին  
անսաց : Ժանտարմաները ի զուր կը հալածէին փախըր-  
սականները : Կառավարութեան անսացող աննշան փոք-  
րամասնութիւնն ալ Մարածի նամբայէն փախչելով ես  
կը դառնար :

Այս միջոցին էր, որ առաջին անզգոյց քայլը կ'առ-  
նուէր Զեյրունցիներուն կողմէ : Օր մը Զեյրունցի եւզի-

յամեր — 25-30 ի չափ նայ երիտասարդներ — Մարատ  
մեկնող քանի մը հարիւր բուրք անզէն զինուորներու վրայ  
յարձակում կը գործեն, զանոնք կը կողոպտեն եւ անոնց-  
մէ մեկ քանիին մօռուքին մեկ կողմը կ'ածիլեն ու բող  
կուտան, մասնաւոր բարեւեներ դրկելով Մարատի միւ-  
թէսարքին :

Պ.

Պէտք չեղաւ երկար սպասել սերմանուած այդ տն-  
խոհեմ արարքին նունձէր հնձելու համար : Օգոստոսի՝  
վերջերը Հայտար փառան — Մարատի միւթէսարքիր —  
Զեյրունի նամբուն վրայ կը գտնուեր 600 զինուորներու  
ընկերակցութեամբ : Հայտար, նամբան դողդղագին կը  
վախսար, ինչպէս պատմեցին քանի մը նայ զինուորներ  
որ միասին եկած էին : Կ'երեւի թէ դիմադրութեան կը  
սպասէր Զեյրունցիներէն : Զեյրունցիք նիզ ժամանակին  
պէտք եղած տեղեկութիւնները ստացած էին : Հետեւաբար  
երկարաւեւ խորհրդակցութիւններ կատարուեցան աղա-  
ներու միջեւ : Ի՞նչ ընելու էին : Եղիա աղա Եկնիտիւ-  
նաեան, Նազարէք Զավուտին՝ որ իր հօրեղօրորդին  
էր, խորհուրդ տուաւ անմիջապէս հինգ-վեց հարիւր  
զինեալ կտրիններով դիմաւորելու Հայտարը, յիշեցնելով  
որ փառային այցելութեան նպատակը շատ գէտ կ'երեւի  
իրեն : Բայց «Ո՛չ», պատասխանեց Նազարէք Զավուտ,  
«Կարելի է որ այդ մարդուն գալուստը ինձի համար մահ  
նեանակ», բայց բող որ ես մեռիմ որպէսզի Զեյրուն

ազատի, բանզի աղեկ գիտեմ որ դիմադրութեան ոտեն չէ հիմա » : Ընդհանուր ժողովուրդին մտայնուրիւնը կ'արտայայէք Նազարէք աղան այդ խօսերով : Ողջամիտները կը տեսնէին թէ յաջող դիմադրութիւն մը բացարձակապէս անկարելի էր, բանի որ հսկայ բուրք բանակներ մեծաքանակ ուազմամբերենով՝ կազմ ու պատրաստ կ'սպասէին բոլոր շրջակայ մօս ու հեռու կեդրոններու մէջ : Զեյրուն իր ամեննեն հօգոր ու պատրաստ օրերուն ամիս մը միայն կրցեր էր պատերազմիլ անհաւասար բուրք մեծ ուժերու դէմ, երբ Եւրոպացին բարեկամական միջամտութիւնը փրկած էր իր պատիւր : Բայց հիմա Եւրոպայն միջամտութիւն ակնկալել անկարելի էր, բանի որ ան իր կենաց ու մանու խնդիրն ունէր արդէն, դժբաղդաբար : Միւս կողմէն, Զեյրուն չունէր 95 ի պատրաստութիւնները . բոլոր Զեյրունի մէջ հազիւ երկու հարիւրի չափ մարքին կար, անբաւական ուազմամբերենով : Ասկէ զայ պարենաւորումի եղանակը չէր տակաւին, որով դիմադրութիւնը գրեք անկարելի կը դառնար : Փառան ալ չէր մոռցած հարկ եղած նախազգոււուրիւնները ի գործ դնելու իր ձեռնարկին յաջողուրթեանը համար, ինչպէս Մարտաւէն բանի մը հայ երեւելիներ միասին բերած էր, որպէսզի օգնէին իրեն աղաները համոզելու դերակատարութեան մէջ :

Առաջին անգամ մեծ բան մը չպահանջեց Հայտար . միայն եզրեաները, եւ ուրիշ ոչինչ : Զեյրունցիները, իրենք ալ ձանձրացած անոնցմէ՛ որ իրենց նախնիքներու հայրենասիրական նամքէն տեղելով պարզ երսակախումբերու փոխուեր էին, հաւանեցան զանոնի յանձնելու : Ա-

ուաշին անգամ Նազարէք Զավուշն կր որ իր եղբօրորդին — հեզրյաներն մեկը — բռնեց ու կառավարութեան յանձնեց : Նաև չանցած բոլոր Զեյրունցիները նետեւեցան անոր օրինակին, ու բոլոր հեզրյաները ձերբակալուեցան :

Բայց խաբեքայ Հայտար այդքանով չգոհացաւ : Յաջորդ օրը աղաները ձերբակալեց եւ աննցմէ զենք պահանջեց : Այս անգամ գաւազանի հարուածներն եին որ կը սփափէին աղաները զենք յանձնելու : ‘Դժբաղդ Զեյրունցիներուն ոսերուն ներբանները այնքան սաստիկ ու բազմաբիւ հարուածներ կ'ընդունէին որ ուռենալ կը սկսէին եւ օրերով անկարող կ'ըլլային բալելու : Ծեծուողներուն աղաղակները անլսելի ընելու համար անդադար թմբուկ կը զարմէին, եւ բուրք խուժանը շրջապատած՝ այդ բոլորին կը խառնէր իր ցնծութեան հայնուշներն ու մոլեռանգական երգերը : Յանախ, ինչպէս եղած էր Նազարէք Զավուշի պարագային՝ բարձ մը կը դնէին ծեծուողին բերնին վրայ, ու վրան կը նստէր պաշտօնեայ մը, երբ հարուածները կը շարունակուէին անրնդիատ : Այդ խուժանկումներէ զերծ մնացող ականատեսները վերջին դատաստանը տեսած ու դժոխքէն ազատած կը համարէին ինքզինքնին :

Այսպէս Հայտար յաջողեցաւ հաւաքել բաղադին ամենարնիր զենքներուն մեծ մասը — 150 ի չափ մարդին եւ բազմաբիւ հասարակ հրացան : Նաև, որ մարդին մը միայն ունէին՝ սփառուեցան զաղսնի մեկ երկու հասալ գնել ուրիշներէն, փառային պահանջին գոհացում տալով ստոյգ մահէ մը ազատելու համար :

Այս ամեն վատ ու անգուք արարքները կատարելէ

յեսոյ Հայտար ձերբակալուած էւզբեաներն ու գրեթէ  
բոլոր աղաները հետք առած յաղբական մուտքով մը Մա-  
րտաւ կը վերադառնայ, ուր կը պարծենայ թէ զինու զօ-  
րութեամբ ձերբակալած է էւզբյաները։ Փառան իր հետք  
տարած էր նաև բոլոր Զելրունցի զինուորները։

Այս կերպով աղեխարտ ողբերգութեան առաջին  
արարուածը վերջ կը գտնէ։

¶.

Բայց երկար չի տեւեց դադարը։ Ամիս մը եսքը ա-  
ղաները բանտեն արձակուեցան։ բացի Նազարէր Զա-  
վոււշեն, զոր մահը միայն կրցեր էր ազատել գաւազան-  
ներու անվերջ հարուածներէն։ Յեսոյ Զելրունցի զինուոր-  
ներն ալ մեկիկ մեկիկ թուրք բանակեն փախչելով Զել-  
րուն վերադարձան, Զելրունը նորեն տագնապալից կա-  
ցուրեան մը մատնելով։ Ի՞նչ աղեկ պատեհութիւն Զել-  
րունցին ննշելու եւ ապատամբութեան գրգռելու համար,  
փախստական զինուորները ձերբակալելու պատրուակին  
տակ։ Երկու վատահամբաւ գործիչներ, Գայմագամ Հիւսի-  
լին Հիւսինի եւ ժանաւանաներու հրամանատար Սիւլեյման,  
որ Պալգանեան պատերազմի ատեն ամեն բան հրաժարելով  
հազիւ ապատուեր էին, վրեժինդրութեան սեւ ժամրով  
լեցուած յարմար անձնաւորութիւնները կ'ըլլային Քրիս-  
տոնիայ ժողովուրդ մը հալածելու համար, Հայտարի ա-  
ռաջնորդութեամբ։ Յաւով կը լիւենի թէ այդ երկուէին  
միացած էր նաև Զելրունի աղաներէն ազգուրաց Հայկ

Ասմբնեան, զոր կառավարութիւնը քաղաքապէս րած էր, իբր վարձատութիւն իր լրեսի ու մատնութեան չարադրաւ ծառայութիւններուն համար :

Կառավարութիւնը արդար էր փախստական զօրքերը ձերբակալելու ձեռնարկին մէջ, բայց անիրաւ էր զանոնք բռնելու համար զործածած հակամարդկային միջոցներուն համար: Դիւեր մը յանկարծ Հիւսէյինի ու Սիւլյամանի կողմէ դրկուած ժանարմաններ փախստականի մը տունը կը պաշարեն: Երբոր փախստականը չեն գտնեն կ'սկսին անոնց եղբայրները եւ ծերունի հայրը անգրօրէն ծեծել: Շատ անգամ փախստականին կինը, մայրը կամ ժոյրը պառկեցնելով ոսքերը վեր վեցուցած վայրապար կը ծեծեն հատ փայտերով: Եղան անանիներ, որ իրենց զաւակները անձամբ կառավարութեան յանձնելէ եսքը՝ նորէն չկրցան զերծ մնալ ծեծուելէ, բանի որ անոնք կրկին խոյս տուեր էին եւ իրենք չեին զիսեր անոնց գտնուած տեղը: Շատեր նոյն իսկ անխնայ ծեծուեցան ու հալածուեցան իրենց փախստական դրացիներուն կամ քաղեցիներուն համար: Աւելի ծանրակշոր կար, պատույ խնդիրը: Երբեմն կիներ ու աղջկներ բռնաբարումի կ'ենթարկուեին: Զերբակալուած փախստականներն ալ խուսանգումներ կը կրկին համբուն վրայ մինչեւ զօրանոց հասնելինին: Նոյն իսկ զօրակոչի առաջին նրաւերին անսացողները չեին կրնար ծեծ ուտելէ զերծ մնալ:

Փախստականները ձերբակալելու պատրուակով կառավարութիւնը ամփաներով արգիլեց արեւամուսքին վերջ տուներէն դուրս ելլելը: Կացութիւնը երբալով անհանդուրժելի կը դառնար: Ցայտնի էր թէ Զեյրունցինին

խոնխս հոգիին մեջ կուտակուող պատուոյ ու Վրեժիսընդ-  
րութեան զգացումները օր մը պիտի պայքէին յանկարծ:

Ե.

Փետրուարի վերջերը այդ օրը հասաւ վերջապէս :  
Կառավարութիւնը զենիք պէս ունենալով բոլոր ժան-  
սարմաններու զենիքերը — ընդամենը երեք-չորս հարիւր —  
հաւաքած ու կառավարչաւունը դրած էր, ուրկի Մարած  
պիտի դրկուէին: Անոնց տեղ «ուխնչէսըրը»ներ բաժինուած  
էր ժանսարմաններուն: Հիմա նիշդ պատեհ առիրն էր ա-  
պատամբելու: Այդ իրիկուն բանի մը հարիւր Զեյրունցի-  
ներ վերջնականապէս կ'որոշեն պալատին վրայ յարձակե-  
լու, երբ նիշդ գործադրութեան ռոպէին յանկարծ ալա-  
ներուն լուր կը տրուի, որոնք՝ մանաւանդ Պապա աղա  
Պէսիլոսեան — աղաներէն ամենէն պատկառելին —  
խիս վտանգաւոր եւ ապաժամ նկատելով այդ տեսակ  
ձեռնարկ մը, կը շանան մեծ դժուարութեամբ զանոն  
վերջապէս համոզելու որ հրաժարին այսպիսի վտան-  
գաւոր շարժումէ մը:

Բայց հետեւեալ օրն իսկ կառավարութիւնը արգէն  
ամեն բան իմացած ըլլալով՝ անմիջապէս ըմբուսներուն  
մեկ մասը կը ձերբակալէ ու կը բանարկէ: Ամենէն  
յանդուզները սակայն — բանիքինզ խոնխս երիտասարդ-  
ներ — լեռ կը բարձրանան, ուր երկու օր եսքը Մարած  
մեկնող ժանսարմաններու խումբի մը առջեւը կտրելով՝  
անոնցմէ ինը հասր կ'սպանեն, այնպէս որ մնացածնե-

րեն հազիւ մեկ քանին կրնան փախչիլ:

Ա' լ ազդանեանը տրուած էր: Հիւսեյին ու Սիւլեյմանի խկոյն հասկցան անոր իմաստը: Անմիջապէս գայլերը գառնուկներու վերածուեցան: « Ես, կ'ըսէր Հիւսեյին, Զեյրունցիները սխալ հասկցեր եմ. ես գեւ մարդ մը չեմ, բայց չեմ կրցեր Զեյրունցիներու հոգերանուրիւնը նանչեալ. երե Ասուած ինձի կեսանք տայ՝ ես Զեյրունցիներուն բարիք պիտի ընեմ »: Հիւսեյին կը խոստանար որ նեռագրատունեն դուրս պիտի չելլէ բոլոր ըմբռաներուն համար ներում չսացած: Բոլոր միւս պատօնեաներն ալ անոր կը նետեւին բնականաբար, եւ բոլորը միասին աղաներէն գրուրիւն կը հայցէին:

Բայց աղաները ի՞նչ կը խորհիին արդեօֆ: Ամեներ դժբաղդաբար միաբան չէին: Ումսնեն ապստամբուրեան կողմնակից էին: Սւելի խոհեմները պարզապէս յիմարուրին կը նկատէին դիմադրուրիւնը: Ումսնեն ալ այդ երկու հոսանքներու մեջտեղ կը տարուբերուէին: Խնդիրը շատ պարզ էր ողջամիտներուն համար. անոնց տեսակետով կարելի չէր յաջող ապստամբուրիւն մը: Թէպէտե թուրեր պատերազմ հրատարակած էր, բայց տակաւին պատերազմի սկած չէր: Միայն թէրեւ յարձակումներ եղած էին Տարտանէիլ վրայ, որմէ ետքը դարձեալ լուրիւն տիրած էր ամեն կողմէ: Հակայ բանակները տակաւին կազմ ու պատրաստ վիճակի մէջ կը սպասէին — հարիւր վաշը Դամասկոսի մէջ, վարսուն վաշը Հալեպի մէջ, քառասուն վաշը Ամրգ եւ Պէլլան, յիսուն վաշը Օսմանիէի մէջ, եւայլն: Իսկ Զեյրուն ո՛չ զենք եւ ո՛չ ալ ուղմամբեր ուներ, թէպէտե պարէն բաւականաշափ ուներ

Ծբջու

այս անգամ: Նոյն իսկ տռաս գեներով ու ոազմամբերով, կը խորհեին, պօքիկ Զեյրուն մը պիտի չկրօւար երկար ատեն դիմադրել կազմակերպեալ Տերութեան մը դեմ: Նաև կը հարցմեն այսօր թէ ինչո՞ւ յանձնուեցան Զեյրունցիք: Զեյրուն երէ դիմադրէր, նորէն պիտի ոչընչանար սեղծուած աննպաս պայմաններուն տակ, որոն համար պատասխանատուուրեան կարեւոր բաժին մը կը ծանրանայ բմբասացող Երթասարդներուն վրայ, որոնք տեսապարեցին: Պիտի եր ի հարկին Զեյրունցիք կաշառելով նոյն իսկ Հիւսէյին ու Սիւլէյմանը ժամանակ ժանին: Յայսնի եր թէ քուրք բանակները անզործ պիտի չմնային մինչեւ վերջը: Եւ անկարելի չեր որ Զեյրուն մեկ երկու ամբո եւս ժամանակ շահէր, մինչեւ որ քուրք բանակները պատերազմի դաշը մեկնին եւ այն ատեն պարզէր ապատամբուրեան դրօւակը:

Ժանարմանները սպանող Զեյրունցի փախտականները Զեյրուն վերադարձան ու Վանքը ապատամնեցան: Երիկուն մըն եր եր փորձեցին պալատը գրաւելու: Մինչեւ կեսպիտեր բուռն հակատամարտ մը մղեցին ժանարմաններու դեմ, բայց չաշողեցան, բանի որ իրենց յուսացածին պէս Զեյրունցիք չմիացան իրենց, ընդհակառակը գտնիւեցան Հայեր որոնք կը դիմադրէին Վանքի պատապանեալներուն դեմ: Հակատամարտը վերջացաւ բանի մը ժանարմաններու եւ բանի մը Զեյրունցի չեղոքներու մանովը:

Սակայն նետքինտէ քուրք զօրքերը կը շատնային զօրանցին մէջ, մինչեւ որ 5000 ի հասան: Մինչ քուրք զինուորները զօրանցին ուղակայքը մարզակ կ'ընէին, Հայ եօդիյաններն ալ անոնց նիշը դիմացը, վանքին տա-

489256



Եիմին վրայ փոխադարձաբար զինավարժութիւն կը կասարեին ու կը ծաղրէին բուրք բանակը: Բայց տակաւին իրերը լուռ ու մունց կը տարունակէին իրենց ընթացքը եւ կառավարութիւնը ու եւ է գործողութեան չեր սկսեր:

Զ.

Մարտ 24 ին նորեն Մարտափ Հայ երեւելիներէն պատուիրակութիւն մը հասաւ մեզի: Յայտնի եղաւ որ կառավարութիւնը անոնց գալսեան կ'սպասէ եղեր: Պատուիրակութեան կը մասնակցէին Վեր. Ա. Շիրանեան, Տեր Սահակ Քահանայ, Կարոլիկ վարդապետ մը, գերմանացի Հեր Պատմէ եւ ուրիշ մի բանի Հայ երեւելիներ: Ասոմտ անմիջապէս բաղադին աղաները ժողովի նրաւիրելով մեր կացութեան վտանգաւոր եւ փափուկ հանգամանեք պարզել եսքը, մեզի իմացուցին կառավարութեան միակ պահանջքը մեզմէ — Եօգիյաներուն տեղը իմացնել եւ մինչեւ վերջ կատարեալ չեզոյութիւն պահել. «Այդ պարագային, կ'լսեին, կառավարութիւնը կը խոսանայ անմեղ ժողովուրդին ապահովութիւնը երբեք չվրդովել»: Պատուիրակութիւնը խորհուրդ կուտար որ սրազին ընդունին կառավարութեան առաջարկները, յիշեցնելով որ հակառակ պարագային ոչ միայն Զեյրունի գոյութիւնը պիտի վտանգուեր, այլ հաւանականաբար բոլոր Կիլիկիոյ Հայերը անխնայ պիտի շարդուեին:

Արդէն աղաներու մեծ մասը համամիտ էր այդ գաղափարներուն. հակակարծիք փոքրամասնութիւնն ալ

նիւար կ'զգար համակերպելու ստիպողականութիւնը: Առաջարկը ընդունուեցաւ եւ կառավարութեան խմաց տրուեցաւ թէ եօքրյաները վաճէր կը գտնուին:

Ե.

Հետեւեալ առաւօսուն, Մարտ 25 ին (ըստ Թբիլս) Ժամը կեսին, առաջին թնդանօրը արձակուեցաւ Վանքին վրայ, որով նակատամարտը սկսաւ եօքրյաներու եւ Թուրք բանակին միջիւ: Մարափի նոր միւրեսարքը, որ սոյն միջոցին Զեյրունի գօրանոցը կը գտնուեր. առաջարկած էր Վանքը պաշարել: Բայց ալայ-զօմանտանը՝ Խօրչիս, հակառակած էր ըսելով որ երկու ժամեն պիտի կրնայ եօքրյաները ողջ կամ մեռած ձեռք ձգել:

Կոխուր տակաւ կը սաստիանար: Երեք հազար զինուորներ անընդիատ կը յարձակեին ու զնդակ կը տեղացնեին Վանքին վրայ: Բայց եօքրյաները կատարեալ պաղարինութեամբ ու բաշութեամբ կը պատասխանեին, միայն թէ իրենց փամփուսները պարապը չին վասներ, բանի որ համբուած էին անոնք:

Վանքը Զեյրունի նիւգ դիմացը ըլլալով Զեյրունցիներուն բոյլ կուտար դիմելու նակատամարտին ընքացք եւ բլուրներէն վար գլորուող բուրք դիմեները: Իրիկուան դեմ քննամին շատ յառաջացած էր. մեկ խումբը մինչեւ Վանքին պատը, դրան ենվը հասած էր, բիրեղով բարիւլ առած հետեւնին Վանքը այրելու համար: Յանկած եօքրյաները Վանքին դուռը կը բանան եւ քննամւոյն

վրայ կրակ ընելսվ բազմաքիւ զինուորներ եւ հազարա-  
պես մը կը սպաննեն, Վանքին նիշդ դրան առջեւը: Այդ  
միջոցին բուրք բնդախօրներէն արձակուող ռումբերէն  
մեկը զինուորներուն մեջտեղը իյնալով՝ թշնամին կը  
սիփէ չափով մը խառնաւչփորուքեան մէջ նահանջելու:

Ճակատամարտը տասներկու ժամ տեւած էր: Բայց եւ  
այնպէս Խուրչիս չկրցաւ հեզբյանները ձեռք անցնել  
«ողջ կամ մեռած»: Գիշերը վրայ հասաւ երբ հեզբյա-  
նները Վանքը ճգելով Զեյրուն եկան, ուրկէ լուր բարձ-  
րացան: Անոնցմէ մեկ-երկուքը միայն քերեւորէն վիրա-  
ւորուած՝ իսկ Թուրքերէն 2-300 հոգի սպաննուած  
կամ վիրաւորուած էին: Բայ մի քրիին տեղեկուքեան,  
զոր տուաւ յաջորդ օրը աղաններու ժողովին, հարիւմէկ  
մեռեալ եւ հարիւրասը վիրաւոր ունեցած էր թշնամին:

Հ.

Այդ օրուան առևտուն — Մարտ 26 ին — բուրք բա-  
նակը կրկին յարձակում մը գործեց Վանքին վրայ ու  
մեծաքանչակ փամփոււս սպառեց, կարծելով թէ հեզբ-  
յանները տակաւին հոն են: Քիչ ետք Վանքին բոցն ու  
մուխը երկինք կը բարձրանաւ:

Տասնեւինինգ օրեր անցան, նոր բան մը չպատահե-  
ցաւ, բայց ամեն մարդ, ամեն օր կը վախնաւ չարաւուն  
վտանգի մը գալուտան: Ապրիլ 9 ին յանկարծ աղանները  
գործոց կանչուեցան: Ամենին ալ մեծ հետաքրքրուքեամբ

ու անդոնով կ'սպասէինք անոնց վերադարձին։ Բայց իսկ օրուան ատենիները անոնցմէ մեկ բանին միայն վերադարձան։ Միւսներուն ընտանիքները անմիջապէս իրենց քովանոց դրկուեցան, ուրիշ քուեցան դեպի անձանօք վայրեր, ուր մահը իրենց ժամադիր եղածէր։ Ասոնք եղան առաջին տարագրուածները։

Զեյրունցիք չհասկցան առու դառն իմաստը։ «Մենք, ըստին, շատ տեսած ենք ասանկ բաներ, բանի անզամներ մինչեւ Պոլիս քուած ու ամիսներ եսքը վերադարձած ենք»։ 7-8 օր եսքը սակայն կտուափառութիւնը երկրորդ ընտանիք մըն ալ քառ ու ամենին երեւելիներէն 60 ի չափ ընտանիքներ յանկարծ ճամբայ դրաւ։ Երկու-երեք օր եւս, եւ այս անզամ Վանիք բաղը քուեցաւ։ Վերջը բաւական երկար լուռքիւն մը յաջորդեց — երկու տարարին աւելի — որու միջոցին Զեյրունի գիւղերը իրարու ենեւ կը պարզուիին։ Բայց Զեյրուն դժուարաւ լուր կ'ունենար անոնցմէ, բանի օր բալզաք պաշարուած՝ եւ երեւեկութիւնը արգիլուած էր։ Կիրակի օր մը, երբ ալ ամեն բան վերջացած կը համարուեր, ամբողջ վերի բաղը հազիւ 50 ընտանիք բոլովով՝ 400 ի աւելի ընտանիքներ մեկ անզամնեն զաղքելու հրաման ընդունեցան։ Այլեւս ամեն մարդ պիտի էր որ սպասէր իր կարգին, քենու մինչեւ վերջը տատեր կը յուսալին որ գոնէ իրենք պիտի խնայուին։ Օր մը անցաւ, ու յաջորդ օրը Պօզպալքրի բաղին 500 ի չափ ընտանիքները քուեցան։ Երկու օր եսքը մնացած երկու բալերու մեծամասնութիւնը պարզուեցաւ, եւ յեսոյ նորէն երկար դադար մը յաջորդեց։ Միայն 400 ի չափ ընտանիքներ մնացած էին բնդամենք, որոնք

կը սիրեին հաւատալ թէ զերծ պիտի մնային այս աղետա-  
լից պատուհասեն: Հազարապէս Հիւսնի կ'երդնուր որ  
գաղրելու գործը վերջացած է: Մինչեւ խսկ մունետիկի  
միջոցաւ հաղորդել տուալ թէ ալ ոչ ո՛վ պիտի գաղրեր:  
Բայց Մայիսի վերջին կիսուն նոյն մունետիկը կը ծանու-  
ցաներ կառավարութեան կողմէ՝ թէ ոչ մեկ Զեյրունցի  
պիտի մնայ բաղաքին մէջ, ամենն ալ պէտք է երկու օր-  
ուան մէջ Զեյրունեն հեռանան:

Այս վերջին խումբին նետ ես ալ բնականաբար հար-  
կադրուած էի բնանեօֆ ձգել Զեյրունը, թէեւ ոչ իր  
ախոր, այլ ազաս ուզած կողմս երպարու, շնորհ մը զոր  
գայմագամը կ'ըներ Մարածի բարեկամներուս միջամտու-  
թիւնովը: Սակայն անարժեկ շնորհ մը, մինչ ախորեալնե-  
րկն տաս աւելի չարչարաններով, երկու օր եսքը յաջո-  
ղեցանե Մարած իինալ: Դաս երկար պիտի ըլլար գաղ-  
թողներուն կրած չարչարաններուն նկարագրութիւնը  
ընել հոս, ատիկա կրնար առանձին հատոր մը լեցնել:

Այսպէս տիտուր վախճան մը ունեցաւ ներոսներու  
հաղաքը: Կառավարութիւնը փութաց անմիջապէս փոխել  
անոր անունը առաջին անգամ «Եկենի Շենիր»ի եւ ապա  
«Միւլյամներ»ի, ի յիշատակ հազարապէս Միւլյամնի  
որ նակատամարտին մէջ սպաննուած էր: Ալոյ գօմանտանը՝  
հօրշէս իր վանդալութիւնը ցոյց տուալ նաեւ խորտակել  
տալով նայերեն փորագիր յիշատակարանները որ դարե-  
րով Պաղ-Աղբիւրի բարերը կը զարդարէին: Թուրքը միա-  
մօրէն չեր ուզեր Հայու նետ մը ձգել հոն, բայց նայուն  
հոգին հոն էր դեռ:

Մեր Մարած հասնելուն յաջորդ առուն՝ գօմիսէրը

լուր դրկեց մեզի երկու ժամեն պանդոկ երքալ պատրաստուիլ՝ յաջորդ օրը գաղթելու համար Զեյթունցիներուն նես: Շնորհիւ Ամերիկացի բարեկամներու յաջողեցանք բոլլուռուրիւն ստանալ մեր բնակավայրը վերադառնալու համար: Այնքապ եկանին, ուրկէ չեփնե համարձակեր մեր համբան շարունակելու: Մեր գիւղերուն համար շատ բաներ կը խօսուելին: Երկու ամիսի մօս սպասելէ եսքը վերջապէս որոշեցինե մեր ծննդավայրը՝ Խողուն-Օլուգ՝ մեկնելու, ուր քանի մը օր եսքը, Յուլիս 12 ին, ապահով հասանի, հանդիսաւես ըլլալու համար նոր տուամի մը զոր Սուետիոյ ափ մը ժողովուրդը ներկայացուց պանծացնելով ցեղին առիւծասիրս արիուրիւնն ու հաջուրիւնը եւ դարմանելով մասամբ մը Զեյթունի անցեալ օրերու փառքին անփոխարինելի կորուսք:



առանց իրավ քրթութեան արձակութեանը ըստ այս  
համական ազգի աւանդութանը զա բայու է իւս ան մաս  
կա ու աշխատ գուածած մաս ան տառապութանը ան  
առաջ առաջ տառապութանը առ ան մաս ան առաջ  
ան առաջ առ առաջ ան առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ  
առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ առ



Սուէսիացի Հայ մայրը իր զաւկներուն մին

-24- այսուհետք մաս առաջին մեջ մղոն գումար զա  
տա ու հայրն յօպը հայրած ածական լուսնի թիվ յահան  
ու գրքի պատուի մաս Ամբ համապատճեն լի շայդըստ նաք

### ՍՈՒԷՏԻՈՅ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

զամաւ ասվածաւունակ և անոք ունիցիք սոյս ըմբուն  
նամաւ ու Տանձուր առաջաւու թվայտեարակուայ  
հանաւ մաշայատիւստով նույնութ ունաւ ննժաւը առք  
ագմիւսաւով յասպահուած առանձինի Շառաւնանձան  
այսու յահան մուտքած ամարտեած վնասան

Ա.

ննժաւը առաջաւու ու ասվածաւու առքաւ կը առյ առ  
առն սոյամաւ ընծ ննժաւը իւս Անմուգուն առաջաւու

Այսպէս երբ Զեյրուն՝ Հայ պատմութեան մէջ իրեն  
համար բինած փառաւուր ու հոյակապ անունը կ'ա-  
զարտէր եւ սրուեկի մը պէս քուրք կառավարութեան  
քննչնշան բաղաբականութեան անձնատուր կ'ըլլար եւ  
կը լին իր դարաւուր արծուեբոյնը, ասդին Սուէտիոյ գիւ-  
ղերուն համես ու ամեսան Հայ ժողովուրդը՝ ինքնա-  
պատապամութեան համար իր անբաւական ու հնօրեայ  
հասցաններով, բայց առիծասիրս կորովով ու բաջու-  
րիւնով կը դիմէր բարձրաբերձ լեռները, մէկ կողմէն  
թշնամիին յարձակումներուն դիմագրելու եւ միւս կող-  
մէն ծովին օգնութիւն սպասելու համար: Մանաւանդ  
գեղիերու գանավիճ ընթացք, Զեյրունի եւ ուրշը գրտ-  
նուող 32 գիւղերու, Ալպիսանի, Կէօսիւնի, Եարփուզի,  
Հասան Պէլլիի, Հարունիյի, Ատանայի, Հանընի, Տէօրը  
Եօլի, Տարսոնի, Մէրսինի քնակչութեան լուրերը շաւ ա-  
ղեխարց ու սրակեղեք աղդեցութիւն մը զործեր եին  
ժողովուրդին վրայ: Վասնց մօսեցած տեսան, յանկարծ,

Երբ Յուլիս 28ին իմացուեցաւ քէ Գալատուրան եւ Քեսապի մեկ մասը հրաման ստացած ըլլալով սկսած են արդեն գաղթելու: Ալ անկասկած էինք քէ կարգը մեզի եկած էր: Պէս է վճռական որուման մը գալ: Մանաւանդ, բոլոր գիւղերը պէս է համերաշխուրեամբ խորհրդակցուրիւն կատարեն ու գործեն: Այս ամենին զատ գիտէինք նաև տեղական կառավարութեան պատօնեաներուն վրիժառու եւ արխինկակ նկարագիրը:

Անտիոքի Դայիսգամը եւ Սուեսիոյ Միւտիր՝ Խալիս, Պուլլար մը՝ Երկիցս վսարուած իր բնավայրէն, կ'ուզէին նենգամիտ յերիւրանքներով տեղահան ընել ամբողջ Սուեսիոյ Հայութիւնը, սակայն Հայէպի կուսակալին կամքին հակառակ չէին կրնար գործել: Բայց կուսակալի մը կամ հազարային մը բարեացակամուրեան կարելի չեր հաւաք ընծայել: Ուստի Յուլիս 29ին, անմիջապէս Եօղունոլուգի բահանայ Տէր Աբրահամ Գալուսեանի տունը ժողովի հրաւիրուեցան Եօղուն-Ծլուգի, Պիրիասի, Հանի Հապիպիլիի, Խրսքր Պէյի, Վագրֆի Երեւելիները:

Ժողովի տեղամտերու մեծամասնութիւնը բոլորովին իմարութիւն կը սեպէին ապստամբութիւնը ու խոհնմութիւն կը համարէին համակերպիլ կառավարութեան կարգադրութիւններուն:

Տէր Աբրահամ, Հանի Հապիպիլիի բահանան Տէր Վարդան Վարդերեսեան, մանաւանդ Պիրեասի Մովսէս Թէնիլեան, Հանի Հապիպիլիցի Մարզարեան եւ խրսրապէցի Մելքոն Կույումնեան ազդուորէն պնդեցին անձնատուր ըլլալու համար: Ասոնց հետ պէս է լիւել Պիրեասի բարոգիչը Պատ. Յար. Նօխուտեան, որ քեւ

հոն ներկայ չէր, սակայն Թէնճիւտանի հետ կէս առ կէս պէս և մէջերնին բաժնեն Պիրեասի 64 ընտանիքներուն գաղրումին ամբողջ պատասխանառութիւնը:

Ապստամբելու եւ լեռ բարձրանալու թեր կ'ելլեին մանաւանդ ձեւդրա աղա Գարզաննեան եւ Տիգրան աղա Գարանեան: Տիգրան Անդրեասեան դեռ որուման մը չէր կրնար յսնգիլ: Մէկ կողմէն յիմարութիւն կը նկատեր այդքան ամուր լեռները բողով եւ նեռանալ ծովկղերեն, ուրիշ ամեն ժամ կարելի է օգնութեան յոյս մը ունենալ, փրկարար նաւու մը այցելութիւնը վայելել, միւս կողմէն ռազմամթերքի ու պատարի անբաւարառութիւնը եւ ժողովուրդին հոգեկան ու բարոյական վիճակը զինքը յուեսես կ'ըներ: Նոյն իսկ բաղներ կային թէ աղբիւներէն ումանք թշնամիին ձեռքը իյնալու պարագային, ջուրի ալ կարօս պիտի մնայինք, եւ թէ ուրիշ բաղաբներէն գաղրողներէն ումանք իրենց նոր գաղրավայրին մէջ ապրուսի պատիկ միջոցներ հայրայրելով կարող ելեր են ապրելու: Նոյն բաղդր կրնար մեզի ալ պատճի: Այս ամեննեն եքը Տիգրան Անդրեասեան կ'ըսէր. «Երէ վասանիմ թէ առանց հացի եւ ջուրի չպիտի մնանք, առաջինը ես կ'ըլլամ լիոր ելլողներուն:»

Ժողովին մէջ ուրիշ առաջարկ մըն ալ եղաւ, թէ կարելի չէր որ ումանք Անտիոք երալով աղաներուն դիմեն այդօրինակ հրաման մը հանել չտալու համար: Այս ժեսակ դիմումի մը բոլորովին անօգուտ բլար ցոյց սրուելուն հակառակ՝ մանաւանդ բառելեն վերջը թէ կուսակալ մը անգամ պատօնանկ եղած էր տեղահանութեան հրամանին անսասած ըլլալուն համար, նորին ե-

բեւելիներեն ուսմի բաղամ մեկնեցան պէս եղած դիմումները կատարելու: Եւ երբ տակաւին անոնք Անտիոք կը գտնուէին, Յուլիս 30 ին, բանի մը ժամանականեր եկան իւրաքանչիւր գիւղի համար մեյմեկ պատօնական գրութիւններով, որոնք Անտիոքի Գայմագամին կողմէն կենուած էին Սուետոյ Միւտիրին կողմէն կառն ծանօթագրութիւնով մը: Ասոնք պարզ յայտարարութիւններ էին առանց հասցեի, ուրբ հատուածներէ բաղկացած, որոնք կ'ըսէին.

«Թէ միջնեւ եօրը որ Անտիոքի գաղութին մէջ բնակալ ամեն Հայ պէս է բողու իր տեղը եւ պատրաս ըլլայ գաղքելու կառավարութեան ցոյց տուած տեղը: Թէ կառավարութիւնը պիտի օգնէ անոնց գաղքելու դիւրութիւններ (անասուններ) հայքայքելով: Թէ մասնաւոր յանձնախումբ մը կազմուած է գայմագամութեան կողմէ գաղքումին գործերը կարգադրելու եւ ժողովուրդին հանգըստաետութեանը օգնելու (๔๐๐) համար:

Կը խոստանար նաև ժամանականերու ընկերակցութիւնը գաղքականներուն նետ, պատվանելու համար զանոնք քննամի յարձակումներէն: Վերջապէս կը յիշեցնէր քէ ծանր պատախանատութիւն մը կը նրաւիրէ իր վրայ անիկա որ կ'անսասէ կառավարութեան խիս կարեւոր նրամանին դէմ:

Դրութիւնը ոչինչ կը խօսէր գաղքումի պատճառներուն վրայ: Թէ ինչու անմեղ ժողովուրդ մը, որ ամեն կերպով գոհացուցած էր կառավարութեան բոլոր պահանջները, որ իր պատմութեան մէջ եւ ոչ մէկ անգամ դէմ դրած էր կառավարութեան ամենապղփիկ նրամանին,

Ժողովուդ մը որ ներկայ պատերազմին համար ամփաներով  
խրամներ բացած, այնչափ գրաս եւ արջառ հայրաժ-  
րած, առասօրէն դրամ տուած եւ իր ամենաքիչիր զաւակ-  
ները բանակի ծառայութեան դրկած էր, պէսք էր յան-  
կարծ ձգել իր բոլոր գոյքերը, տունն ու պարտէզները,  
արտերն ու եզերը ու դիմել անձանօր անօպատ մը ով  
գիտէ ի՞նչ սուկադի խաչելութիւնով մը բաղուելու հա-  
մար : Ոչ ոք պէսք էր հարցներ :

Ահազանգը հնչած էր : Ի՞նչ ընելու էինք : Հնազան-  
գիլ' փնանալ ըսել էր, բայց միքէ կարելի էր յաջողա-  
պէս կոռուել : Կարծիքները կը տարբերէին : Ոմանք կը խոր-  
նէին թէ պէսք է անմիջապէս լեռը հաշուիլ ու դիմա-  
դրել . կը յուսային թէ արդէն Պօլիս մէկերկու ամփան  
կ'առնուի, ու անկարելի չէ այդչափ տտեն դիմանալ :  
Մանաւանդ կարելի է ծովէն փրկութեան սպասել ֆա-  
նի որ երրեակ համաձայնութեան գրահաւորները յանա-  
խակի կ'այցելեն մեր եզերքները : Եւ ամենէն չարն իսկ  
պատահի, աւելի լաւ է մեր լեռներուն մէջ առխւծի պէս  
կոռուելով՝ մեռնիլ . բան թէ ոչխարի պէս սորկաբար անձ-  
նատուր ըլլալ թշնամիին ու սեւ մահուամբ մը վերջա-  
նալ : Աւրիշներ կը խորնէին թէ պէսքէ ապսամբիլ,  
բայց աւելի դիւրին պիտի ըլլար գիւղերէն մէկուն մէջ  
հաւաքուելով նոն դիմադրել, բան թէ լեռան վրայ :

Ալաները դեռ Անտիոք էին ու տակաւին յայտնի չէր  
անոնց որոշումք : բայց ժողովուրդը արդէն իր որոշումքը  
տուածէր : Եօլուն-Օլուգէն, Խըսքրապէյն ու Վագրժէն տա-  
սէր արդէն սկսած էին իրենց ուտելիքն ու գոյքերը լեռը  
փոխադրել : Օգոստոս 1ին, իրիկուան դէմ, երկու կարգի

մարդիկ ու երկու տարբեր խառաներ հասան մեզի Անտիոքին : Առաջինը Հալեպին փախչող կարգ մը զինուորներ էին, որներ գաղրողներն ումանց աղիողորմ վիճակը աշխով տեսած ու աւելի սարսափելի բաներ իմացած էին անոնց մասին : Լած էին որ գաղրող հայերը նաև բան Քուրտին ու Արաքին սուրին կը յանձնուին ու անոնց կիներն ու աղջիկները սացուածի պէս կը բաւխուին զիրենի սպաննողներուն միջեւ : Ալ երկմանը պէտք չկար, այս կենդանի վկայութիւնները կը բաւերին համոզելու նոյնիսկ ամենն անհաւատներն ու երկչունները . քեպէեւ նոյն պահուն երկրորդ խումբն ալ — Անտիոքին վերաբարձր երեւելինները, որներ յուսահաս են կը դառնալին — կը յարդարին որ գաղրելու պատրաստուին կառավարութեան հնագանդելով :

Յուլիս 31 ին եւ յաջորդ երկու օրերը խիս ու ւագրաւ ու տարօրինակ տեսարան մը կը պատկերացնեին Մուսա-Տաղիի հարաւային սոսորները : Ամեն մարդի հածած է մրջիւնները երբ անոնք կը շարուին իրարու ենեւ ծանր երբեմն իրենց մարմինն աւելի խուռ բեռններով բեռնաւորուած : Այսէս տողանց մը կը կատարէ վերան նեղ կիրնեն, Եօղուն-Օրուքի, Խըրքրպէի եւ Վազրքի ժողովուրդին ամբողջուրիւնք : Դրասններուն մեծ մասը արդէն կառավարութիւնը գրաւած ըլլալով ժողովուրդը ըստիպուած էր ամեն բան իր կոնսակովը տանելու : Կոյրեր, հիւանդներ ու պառաւներ ալ միւսներուն հետ լեռն ի վեր կը մազցէին, աւելի շիտակը կը սողոսկէին իրենց մեծ դժբաղդուրիւնը բեռցուցած : Կարելի չէ բառերով բացատրել այն անհուն բռուառուրիւնն ու տառապանքը

որուն ենթարկուած էր նիկ ժողովուրդը : Գիշերն ալ հանգիս չուներ , պէսք էր ցերեկ ու գիշեր իրենց բոլոր գոյքերը կրելով ու տանելով զբաղեին :

Օգոստոս 1 ին երբ ժողովուրդը տակալին լեռան անապահով մեկ մասին , Թաքարալան կոչուած վայրին վրայ կը գտնուեր , Միւսիւրէն երկրորդ անգամ գրուրիւններ դրկուեցան , որով Խալիս նորէն յիշեցնելով մեր պատախանատուրեան ծանրուրիւնը , կը պատմեր զաղրողներու հանգստուրեան մասին , ու կը յորդարէր որ վերադառնանք առանց ժամանակ անցնելու , նոս պէսք է պատախաննել հարցման մը քէ , ինչո՞ւ կառավարուրիւնը անմիջապէս զինուոր դրկելով չարգիլեց ժողովրդեան այս խիզախ շարժումը , բանի որ լիսինի իրազեկ եղած էր : Թերեւս երկու պատճառ կար , նախ որ կառավարուրիւնը մեզմէ բնաւ վախ չունէր : Երբ երկու ամիս առաջ կառավարուրիւնը յանիկարծ զիւղերը պաշարելով խուզարկուրիւններ կատարած էր , ժողովուդին բով անշան ու հին հրացաններէն զատ ոչ մեկ փամփուէս կրցած էր գտնել , այսպէս կը կարծէր քէ վերջին պարագային հարիւր զինուոր խոկ պիտի բաւէր զիւղացինները «Եւերու» պէս վար իշեցնել լեռնէն , ինչպէս պարծանենով բած էր Խալիս . երկրորդ կը յուսար իր սովորական մերուով — օրուայլ խոստումներով ու սուսերով խաբել զանոնք :

Օգոստոս 2 ին երեք զիւղերուն ամբողջ բնակչուրիւնը եւ Քեպուսիյէին 8-10 ընտանիք (որոնք միայնակ լեռը ելեր էին) ալ տեղաւորուած են լեռան ալիւայլ դիրքերուն վրայ : Բայց Պիրիասցիններու ու Հանի-Հապիպցիններու մեծ մասը դեռ զիւղերէն մեկնած չէին , միայն մեկ պրզ-

միկ մասը լեռան նամբուն վրայ կը զտնուեք :

Քանի մը որ եսքը Միւտիրին երբորդ գրուքիւնը մեզ  
զի հասաւ, այս անգամ ալ ուղղուած Տէր Աբրահամ  
հայր Տէր Գալուստեանի ու Մելքոն աղա Գուրյումնեանի,  
որով կը պահանջէր յիշեալներէն ժողովուրդը համոզել  
իրենց գիւղերը վերադառնալու :

Բնական էր որ հիմա, մեր առաջին գործը սիէսէ և  
ըլլար կարելի եղածին չափ կազմակերպութեան եւ ինք-  
նապատճանութեան միջոցներուն վրայ մտածել: Գրզընաւ,  
Գոււենրդակ եւ Տամլանրդ անուն երեք սարքեր ուղանակ-  
ներու մեջ հաստատուած էին, որոնց համար ուրոյն ժողովի  
մը պիէս կար զինուորական եւ ներքին գործերու կար-  
գագրութեան ու կառավարութեան համար: Գրզընայի  
եւ Տամլանրդի երեւելիները սահնձնեցին այդ պատօնը  
իրենց ուղանակներուն համար. իսկ Գոււենրդազի համար  
բոլոր այրերը կեղրոնական վայր մը հրաւիրուեցան, ուր  
Տ. Անդրեասեանի ուղերձէն եսքը գաղտնի բուհարկու-  
թեամբ եօրը անդամներ ընտրուեցան որոնց պիտի մխա-  
նային երեխ ուրիշներ ալ, զորս զինուորական ուղանակը  
պիտի ընտրէր իր մեջն : Այսպէս ժողովը, որ կրնաւ կոչ-  
ուիլ նաև դամինը, պիտի բաղկանար տասը անդամներէ:

Միւտիրը սակայն, տակաւին չէր յուսահատած մեզ  
խաբելու ջանիքին մեջ: Ճիշդ այդ պահուն, օգոստոսի  
5 ին ան իր չորրորդ գրուքիւնը կը դրիւ պատուիրա-  
կութեան մը նետ, որ կը բաղկանար Հանի-Հապիպիլիի  
համանայ Տէր Վարդան Վարդեւեսեան, Պիրիասի հա-  
րողիչ Պատ. Յ. Նօխուտեանէ, Պիրիասի Ազգար աղս Ան-  
սկինանէ եւ ուրիշ մեկ երկու անձերէ: Այս գրուքիւնն

ու պատուիրակուրինն այլ նախորդներուն բախսին արձանացան :

Ժողովներու այս թեսրուրինն աւելի կենսական Գործեր կային կրտարելիք, զօրանոցի եւ պատմէներու շինուրին աւագ գործը : Սակայն, գիբարդաբար կարելի չեղաւ շուտով ի զլուխ հանել այս շատ իսկ կարեւոր ձեռնարկը : Արդովինեւ ժողովուրդը ամեն բանէ առաջ կը սիխորւեր խոնաւուրինն պատճպանուելու համար պատապարան մը տինելու, բանիոր լեռք աօնան եղանակն զա՞ միշտ բանձր մառախուղով մը պատած է, ուր մարդ շարունակ ինքզինքը կես ամձեւի մէջ կը զգայ, այնպէս որ երբ հովը կը փչէ, զուրը ամձեւի պէս վար կը բափի ծառերու տերեւներէն : Միայն թէ Գրգըլնայի օդը աւելի չոր բլալով՝ հոն բամակողները աւելի շուտ կրցան շինել իրենց զօրանոցը :

Բ.

Եւեր այս վիճակին մէջ էին եր, Օգոստու 7 ին, պէտք տեսնուեցաւ ընդհանուր ժողով մը զումարելու Թարարալանի վայրը : Ժողովին պիտի մասնակցեին Գրգըլնայի, Գուշենը զագի ու Տամիանը ի երեք տեղական ժողովները եւ Հ. Հապիալիյին ու Պիրիասէն թեսրուած նոր անդամները, որոնի չէին կրցած ժամանակին հասնիլ : Ժողովին նրանիրուած էին նաև Պիրիասէն մէկ երկու երե-

ւելիներ ալ որոնի գաղքելու համամիտ ըլլալով մերժած էին գալու, ժողովը հազիւ իր ատենապետն ու բարուղարը բնութած էր, լուր եկաւ թէ երկու հարիւրի չափ զինուռներ, Խալիսի առաջնորդութեամբ Եօլ-Աղըզըի կողմէն կ'արշաւեն: Ժողովը անմիջապէս դադրեցուց իր նիստը ու սկսաւ կոյիւի անմիջական կարգադրութիւններով գրադիլ: Երկու տասնեակ հայ զօրքեր ուր, Թարսւալան կը մնային, Շուտով Եօլ-Աղըզը դրկուեցան մեր պահապան բազերուն միանալու: Լուր դրկուեցաւ նաև մեր երեք բանակավայրերուն, ուրկէ ֆիշ եսքը հասան օգնական զօրքեր: Ճակատամարտը վեց ժամ տեւեց, և քենամին սփառուեցաւ նահանջել 5-6 մետեալ տանելով իր հետք: Մինք այդ օրը եւ ոչ մեկ մետեալ կամ վիրաւոր ունեցանի:

Փ.

Յաշորդող մեկ երկու օրուան ընթացքին՝ զինուռական վարչութիւնը կրցաւ չափով մը կազմակերպել բռնուածութեամբ, տասնեակներու բաժնել խւրաբանչիւրին վրայ կարգելով տասնապէս մը: Զօրանոցին համար ալ պէտք եղած ատաղձը պատրաստուեցաւ ու պատերը բարձրացան: Բայց տակաւին շամ բան կար ընելիք զօրանոցը գործածութեան պատրաստ վիճակի մէջ դնելու համար: Միայն Գրզըլնալի զօրանոցը ի վիճակի էր գործածութեան:

Բայց աւելի կարեւոր էր պատնեշի եւ խրամի խնդրոյն

կարգադրութիւնը : Անոր համար բոլոր փետասներն , քի-  
երն ու կացինները գործի սկսան ու շատ մը կարեւոր  
կէտերու վրայ պատճենեներ կանգնեցին : Տեղ տեղ հողը  
փորելով եւ ուրիշ տեղեր ալ քանձար պատեր բարձրացր-  
նելով՝ անոնց մէջ պզտիկ ու կողմնակի ծալիք կը ձրգ-  
ուեին հրացաններու համար : Պատճեններուն համար շատ  
տեղեր անտառներ կտրուեցան պատճեններ մինչեւ 20-25  
մէրը հեռաւորութիւնով , որպէսզի կարելի ըլլար քննա-  
մին տեսնել այդ խիս անտառներուն մէջէն :

Դ.

Բայց քննամին չեր ուզեր միտե երկար ատեն պա-  
տճենութիւն տալ մեզի պատրաստուելու :

Օգոստ. 10 ին , արեւագալին ժիշ վերջ նորէն պատե-  
րազմի ահազանգը ննշեցուց քննամին , ու այս անզամ  
Հ. Հապիպիլիի կողմէն , Պագանագէն եր որ կը յարձա-  
կեր : Դժբագաբար մեր պահակները քամուոյն անհամե-  
մաս մեծ թիւն (2000 ի չափ կանոնաւոր զինուորներ  
մինչ պահակներ 12-15 հատ միայն) վախճակով նահան-  
ջեցին առանց դիմոգրելու : Որով քննամին բաւական  
տեղ յառաջացած եր արդէն , երբ մեր բազերուն մահա-  
փիւռ գնդակները կասեցուցին անոնց յառաջիսալացումը :

Բայց դժբագգաբար ուսամի զրի եղան քննամոյն  
այդ անակնիւալ յարձակումին : Հ. Հապիպիլիի ու Պիրի-  
սափ բնակչութենէն երկմիտ ու վարանոս ուրբ ընտանիք-  
ներ , 52 հոգիկ բաղկացած՝ նամբուն վրայ կը ձերբա-

կալուին, ու չենք գիտեր ինչ դժբաղդութեան կ'ենքար-  
կուին, միայն իմացանք քէ ծեր ու տկար այրերն ու  
կիները անմիջապէս հրացանի ու սուխններու մահով  
մեռան :

Այս հակատամարտը սակայն Ամարն գետին վրայ,  
Պագանազի պատճեւեն երեք մղոն հեռաւորութեամբ տե-  
ղի ունեցաւ : Թշնամին այս անզամ իր հետք բերած էր  
նաև երկու բնդանօր Գարրը Թօփր կոչուած տեսակին,  
որ անդադար ռումբեր կը տեղացնէր մեր հրացաններէն  
ելած ծուխին ուղղութեամբ : Արդ ծուխը դժբաղդաբար  
մատնիչի դեր կատարեց մեզի ամբողջ պատերազմին : Մի-  
այն հասարակ հրացանները չեին որ ծուխ ունեին . 100ի  
չափ Կրաներն ալ (ամենին կարեւորը մեր ունեցածներուն)  
մուխի բուխ գուլաներ կը բարձրացնէին գնդակներուն  
ենեւէն, բանի որ փամփութեները հասարակ վառօդով  
լեցուած էին : Միայն 5-6 Գունսաբլլ Մավզեր կը գննը-  
ռէր, որոնք անծուխ էին : Անոր համար, զարմանալի  
չեր որ անմիջապէս հարիւրաւոր մավզերի գնդակներ ու  
ռումբեր կը յաջորդէին մեր ամեն մեկ գնդակին : Մինչ-  
դեռ անկարելի էր մեզի համար թշնամի զինուորի մը  
դիրքը որուել առանց զինքը տեսնելու : Եւ սակայն այդ  
ռումբերը չկրցան ամենափոքրիկ վնաս միսկ հասցնել  
մեզ ամբողջ հակատամարտին :

Ուրիշ ցաւառիք պարագայ մը եւս մեր զործը աւե-  
լի դժուարութիւններու մատնեց : Ճակատամարտը սկսե-  
լին բանի մը ժամ եսքը, ժամը երեքի մօս սկսաւ անձեռ  
տեղալ ու շարունակեց ամբողջ հակատամարտի տեսո-  
ղութեան միջոցին : Մեկ երկու ժամ եսքը բոլորովին բըր-

զած էին մեր կոռուպդերը , ջուրը իմկածի պէս : Ան-  
շուշ քուրք գինուորներն ալ քջած էին : Բայց դրժ-  
բաղդուրիւնը հօն էր որ մեր զենթերն ու ռազմանիւրը  
անգործածէի եղած էին : Ամենն ալ քաց էին : Նոյն իսկ  
հրացաններուն մէջէն ջուր կը կարէր : Արդէն հրացան-  
ներուն մէկ մէծ մասը կարելի չէր գործածել նոյն պա-  
հուն , եթէ նոյն իսկ անոնց մէջը քջած չըլլար ալ , եւ  
վառօդն ալ չոր ըլլար , բանի որ վառօդը վերէն կը լեց-  
ուէր : Գրբաւ թիւթենեներու վամփուտեներն ալ բդրա-  
ւէն ըլլալով ոչ թէ միայն դրսէն քջուած՝ այլ ջուրը  
ներս բափանցած ու գրեթէ խմորի վերածուած էին : Մի-  
այն Կրաներուն վամփուտեներուն մէջ ընդհանրապէս ջուր  
չէր անցած , մետաղէ շինուած ըլլալով : Սակայն Կրա-  
ներուն ալ մենենականուրիւնը անձեւէն վնասուած ըլլա-  
լով գործածուրիւնը դժուարացած էր : Իսկ թենամիին  
զենթերն ու ռազմամթերք կատարելսպէս անվճառ պահ-  
ուած էին , բանի որ ամեն նախազգութուրիւն ձեռք առ-  
նուած էր , հարկաւ :

Տասերկու ժամ Տեւեց սոյն նակատաւարը : Բայց  
հակառակ մեր աննպաստ պայմաններուն , տնորիիւ մեր  
բազերուն դիմադրութեան , թենամին չլրցաւ բայլ միսկ  
յառաջանալ :

Հանելի պարտականուրիւն մը կը նկատենք , մաս-  
նաւորապէս , յիշել հոս այդ ներսաներէն՝ Պետրոս Գա-  
լուսեանի սիրալի բաջազործուրիւնը : Պետրոս ընդա-  
նօրներուն նիւդ դիմաց , ծակուսկէն բարամայսի մը (զոր  
Զուգրուգ կը կոչէն մեր գիւղացիները) ետեւ դիրք բրն-  
ճած նպատակ ըրած էր ընդանօրածիգերը սպաննել : Այդ

խախուտ պատճեժին ետեւեն հինգ փամփուտ միայն արձակեց քաջ Գալուստեանը եւ կը նկատեր որ ամեն անգամ երբ կրակ կ'ընէր, մեծ շփորութիւն մը, իրաւանցում մը յառաջ կուգար թնդանօթին տուրջը, ու մէկ խնի երկվայրկեան յետոյ նորէն կը սկսէին ութակոծել իր քառաժյուր : Բայց Փետրոս շատ քիչ կը զգացուեր անկէ : Իր հինգերորդ զնդակը թնդանօրը լուցուցած եւ փախուսի մատնած էր: Ֆելլան զինուոր մը, որ թնդանօրին մօս գրենուեր էր՝ Սուետիացի յոյնի մը կը պատմէ իրողութիւնը, որուն համեմատ Գալուստեան իր արձակած հինգ զնդակերով թնդանօթաձիգերուն չորսը սպաննած էր, որոնք իրարու յաջորդած են նոյն պատօնին : Թուրք հազարապետը տենելով իրարու ետեւ իր մարդոց ինալլը, բոլորովին տուարած ու վախցած անմիջապէս նահանջելու հրաման կուտայ եւ կ'ըսէ «Աստօն յադրել անկարելի է, զերանի մը ծայրը դրուած ասեղ մը անվերէպ կրնան զարնել, հերիք է որ տեսնեն զայն :»

Այս կորիւին մէջ Մովսէս Ադամեան, Փանոս Յասլեան եւ Յակոբ Ս. Գաւիրեան վիրաւոր ինկան եւ Յակոբ Գաւակիօզեան (զոր Ըլլեռն կը կոչէին զիներ) եւ Պօլոս Մէնտէկեան սպաննուցան: Մասնաւորապէս կարծէ յիշել Յակոբ Գաւակիօզեանը որ քեւ մեռած՝ անման անուն մը բոլուցած է ամենուն սրերուն մէջ, իր բաջութեամբ ու դիւցազնութիւնովը, զոր ցոյց տուած է մինչեւ վերջին տունջը: Վիրաւորուած՝ երբ զիներ կունակնին առած վեր կը տանէին, իրեն տրուած այդ պզտիկ իննամբն իսկ մերժելով կ'ըսէ «Խնդրեմ ինձմով մի զբաղիք, ես արդէն ինչ որ պիտի ըլլամ, եղած եմ, դուք գացէք եւ


թշնամիին դիմադրեցեք »:

Այս ճակատամարտին մէջ թշնամիին կորուսք առնը-  
ուազն 50-60 կը նաւուեն : Յաջորդ առուն իմացանք  
քէ առուն դէմ թշնամիին բաւուած հեռացած է անձ-  
րեւին տակը անօրի գիւեր մը անցնելէ յետոյ :

Նոյն օրը, Օգոստոս 10, Գրգրենայի շամ մօսերը  
թշնամիին յանկարծական երեւումը սարսափ ազդած էր  
նոն բնակողներուն, որոնք անմիջապէս Գուշնըլազ բաւ-  
ուիլ սկսած էին, լուրջ յարձակում մը կարծելով թշնա-  
միին անակնկալ երեւումը : Վերջին ճակատամարտին մէջ  
մեր ունեցած փորձառութենեն սորվեցանք քէ շամ դրժ-  
ուար ու անապահով է մեր ուժերը երեւ չորս տարբեր

կեդրոններու վրայ կառավարել : Պէսէ որ միայն մէկ  
կեդրոն ունենալ ուրիշ կարելի ըլլայ անմիջապէս պէսէ  
եղած չափով ուժ դրկել թշնամիին դէմ, յարձակումի մը  
պահուն : Այս կարգադրութեան ուրիշ մէկ առաւելու-  
թիւնն ալ ան պիտի ըլլար որ վախսկուներն ու բուլամոր-  
թերը դիւրաւ պիտի չերնային փախչիլ զինուորական պար-  
տականութիւնն, եւ մանաւանդ, թշնամիին սփառած պի-  
տի ըլլանք աւելի նեղ սահմանի մը մէջ գործելու :

Հայոց պատմութեան Ազգական պահպանի համար



1. Յանձնական ազատարար մաստանաւերէն մէկը:
2. Փրկութեան ծովեզրէն լասափայտով նաւամատչբ:

Օգոստոս 11 ին Տամանքի ժողովը համակ մը դրկած էր Գուշենրդազի ժողովին որով մէկտեղ հաւաքուելու պէտք շետերով պատրաստակամութիւն կը յայտնէր գաղրել, երե յարմար նկատուեր, հակառակ պարագային, կը խնդրէր որ մեր ժողովուրդը Տամանք փոխադրուի:

Մերոնք խնդիրը լցօրեն նկատողութեան առնելով որուեցին որ իր ծովեզերեայ դիրքին համար Տամանք ըլլայ կեդրոնը. բեկեւ սա ուզմական տեսակէտով Գուշենրդազի առաւելութիւնը չուներ, բայց խելացի գործ չէ ծովեզերքը բաց բոլուլ թենամիին առջեւ:

Օր մը եսքը արդեն ժողովուրդին մեծամասնութիւնը Տամանք փոխադրուած էր: Նորէն բաւական շատ քնանիքներ շարունակեցին Գուշենրդազ մնալ ու Պիրիացիներուն ալ մեծամասնութիւնը Քափլան-Ցուզաղը կոչուած տեղը հաստատուեցան, որ Գուշենրդազի ու Տամանքի մէջեւ կ'իյնայ: Բայց անոնց կոռուողներն ալ Տամանքի զօրանոցը կը դիմէին: Ընդհանուր ժողովը որ տեղական ժողովներու միացումով կազմուած էր՝ հիմա Տամանքի մէջ, իբր կեդրոնատեղի, կը գործէր:

Զինուորական կազմակերպութիւնները առաջուան պէս մասցին — բոլոր զինուորները նորէն բաժնուեցան տասնապետութեան: Ասկայն հոս մէկ երկու կարեւոր յաւելումներ եղան: Ամենէն բազերէն 25 կամաւորներ ընտրուեցան «չիրե» ըլլալու: Կեդրոնատեղին պիտի ըլլար Թարարալան լեռան կեդրոնական վայրը, ուրկէ անմիջապէս օգնութեան պիտի փութային մեր պահակ զինուորներուն, ուր որ տեղի ունենար թձեամոյն յարձակումը: Երե յարձակումը մէկ բանի կէտերէ սկսէր, անոնք

ալ մեկ քանի խումբերու բաժնուեին : Ընդհանուր ժողովը  
«Հայրայրող պատօնեայ» կարգեց Մովսէս Տէր Գալուս-  
եանը, որ Երկու օգնականներով պատճեններուն համար  
կանոնաւորապէս ներքապահներ պիտի նշանակէր Եւ  
պատերազմի ատեն օգնական զօրք պիտի դրկէր պէս Ե-  
ղած վայրը :

Զ.

Ինչպէս լիւեցինք նախապէս, մենք մեծ յոյս ունե-  
ինք ծովուն վրայ : Դիտէինք թէ ափ մը ժողովուրդ չէր  
կրնար մինչեւ վերջը դիմադրել կազմակերպուած Տէրու-  
թեան մը դէմ, որչափ ալ Տկար բլար ան : Երէ կատա-  
րելապէս յաջողէինք ալ մեր առաջին բայինուն մեջ՝ ֆիչ  
ետք ուազմամբերքի սնանկուրինը պիտի ցցուէր մեր  
դէմք, ու մեզ պիտի առաջնորդէր անպատիւ ու սոսկալի  
վախճանի մը : Երէ նոյն խակ թշնամին դադրեցնէր իր  
յարձակողականը, պէս պիտի չունենար Երկար սպասե-  
լու մեզ սովաման ընելու համար : Թէեւ շատեր Թուրքիոյ  
անկումը մօսալու կը նկատէին, բայց աւելի լրջախոն-  
ները կը պնդէին թէ նորէն առնուազն վեց ամիս պէս  
էր տոկալ : Փրկուրեան մեկ նամբայ միայն կրնայինք յու-  
սալ, բարեկամ գրահանորդ մը այցելուրինը մեր ափե-  
րուն մօս : Այն ատեն ներին էր որ անոր իմացնելու կերպ  
մը գտնէինք : Արդէն այդ նպատակին համար Տ. Անդրեաս-  
եան դեռ Գուշերդագ Եղած ատենը սպիտակ, հսկայ դրօ-  
ւակ մը շինած՝ ու անոր վրայ Անգլիերէն խուռ գրե-

րով համառօսակի մեր վիճակը բացատրած եւ օգնութիւն խնդրած էր այցելու մարտաճաւերեն։ Գիրերը մատիտով գրուած ու կարգ մք օրիորդներ կարմիր դերձանով բանած էին անոնց վրայ։ Դրօւակը ծովեզերքը ըլուրի մք վրայ պիտի պարզուեր, յուսալով թէ այցելու մարտաճաւեր երբոր դրօւակը տեսնեին, նեռուեն պիտի կրնային հեռադիտակով կարդալ զայն։ Ումանիք թելադրեցին որ սպիտակ գոյնով ուրիշ դրօւակ մըն ալ շինուի, ու անոր վրայ ալ կարուի կարմիր խաչ մք։ Անդրեասեան այդ գործն ալ ստանձնեց եւ ոււսով վերմակի սպիտակ սաւան մք գտնելով վրան կարմիր կերպասէ հսկայ խաչ մք կարել տուաւ։ Այդ երկու դրօւակները ծովուն վրայ տիրող բլուրի մք ծայրը պարզուեցան բով բովի։ Երեք չորս հոգի անոնց բով կ'սպասէին փրկութեան միակ յոյսի մօմբ միշտ վառ պահելու համար։ Երէ օր մք բաղդը ժայտք մեզի ու մարտաճաւ մք մեր ջուրերուն նիւր զար, պահապանները տանմիջապէս դրօւակները ձեռփերնին առնելով պիտի ծածանեին մարտաճաւին ոււշադրութիւնը հրաւիրելու համար։ Երէ մարտաճաւը նկատք ու մօսենալու ըլլար՝ լողացող մք որոշուած էր յանձնին Մոլսէս Գրըգեանի, որ զգեսները հանելով ծով պիտի նետուէր ու պիտի փուրար մարտաճաւին հասցնելու մեր աղերար, որ գրուած էր Տ. Անդրեասեանի կողմէ Անգլիերէն լեզուով եւ ծալլուելով յատկապէս պատրաստուած թիբեղէ տուփի մք մէջ դրուած էր ու բերանը անազով գոցուած։ Լուղակը լարով մք մէջքին կապած պիտի ըլլար զայն։ Հոս կը դնենի մէկ հայերէն բարզմանութիւնը սոյն

գրութեան :

« Անգղիական, Թրանսական, Խոալական, Ռուսական եւ Ամերիկեան բոլոր ծովակացներուն, ճաւապետներուն եւ իշանութեանց, որոնց կրօնայ ներկայանալ սոյն աղերսագիրը՝ դիմում կընենք, մենք յանուն Ասուծոյ եւ մարդկապին եղբայրութեան, դիմում կ'ընենք յանուն Քրիստոսին եւ Քրիստոնեութեան : Skr, մենք եօղուն Օլուգի եւ ուրիժ վեց հայ գիւղերու բնակչութիւնս, ընդամենը 6000 հոգի, քաջուած ենք Մուսա-Տաղի Տամանքը կոչուած կեդրոնը, որ կը զնուի Սուլեխայէ 3-4 ժամ հեռու դեպի արեւմուտք, հիւզ ծովուն դիմացը : Ծովուն ու մեր մեջտեղ ոչ մեկ քրքական զօրք կայ եւ կրօնայ մինալ : Skr, մենք հոս ապաստանած ենք քրքական բարբառութենին, խժդուութիւններէն, կոտորածէն եւ մանէն, եւ մանաւանդ մեր կիներուն պատիւին բռնաբարումէն զերծ մնալու համար : Skr, վասան ենք, որ գույք ծանօթ է Թուրքին ներկայ բնաջնջման բաղաբականութեան, զոր հա կը զործադրէ մեր խեղին ցեղին վրայ : Հայերը ցրուելու պատրուակով, իբր քէ արգիլու համար անոնց ապաստբութիւնը, խեղին հայ Քրիստոնեանները կը վսարուին իրենց տուններէն, կը սարագրուին իրենց օջախներէն իրենց պարտեզներէն ու այգիններէն, եւ իրենց զոյերէն ու հարասութենին եւ կը դրկուին քրքական անձանօթ անապատ վայրեր, հոն, երէ ոչ համբուն վրայ, անպատիւ ման մը զննելու վայրենի Թուրքերու, Քուրտերու կամ Արաբներու ձեռօք : Այս սադայելեան ծրագիրը արդէն իսկ կիրարկուած է Զեյրունի եւ իր 32 գիւղերուն վրայ ինչպէս նաև Ալպուսրանի, Կիօսիւնի եւ Եարփուզի

վրայ: Ոչ մեկ հայ մնացած է այն կողմերը, նոյնպէս  
Տիարագեմիրի, Կիւրինի, Ատանայի, Տարանի, Մերսինի,  
Տեօրպ-Եօլի, Հանքնի, Քէսապի, Հասան-Պէլլիի, Այնքա-  
պի, Քիլսի եւ ուրիշ վայրերու հայ բնակչութիւնը՝ Տե-  
ղահանուած է: Եւ նոյն գործողութիւնը կը կատարուի  
նեսզնետէ Թուրքիոյ բոլոր հայերուն վրայ: Այս տողերը  
գրողը, բանի մը ամիս առաջ Զեյրունի բողոքական բա-  
րողիցն էր, որ բուրք կառավարութեան շատ մը անլուր  
վայրագութիւններուն ականատես վկան եղած է: Սահ-  
մուկեցուցիչ էր, տեսնել, ինչպէս սոյն տողերը գրողը, ուրը  
կամ տասը անդամներէ բաղկացած մեծ ընտանիքներ եր-  
կու պզտիկ գրասներով գաղթելու սիստուած, տեսնել  
վեց եօրը տարեկան բոպիկ տղաֆ եւ ծերունի այրեր ու  
կիներ, որոնիք գիշեր ու ցորեկ կը բայեին ոսերնին ու-  
ռած եւ յանախ անօրի ու ծարաւ: Բազմարիւ ուժա-  
պառ մայրեր սիստուցան իրենց գիրկերէն նետել իրենց  
նոգեհատունները, բաղդեթենին անիծելով մեկ կողմ դար-  
ձուցին իրենց արտասուալից աշխերը յաւիտենապէս: Քանի՛  
փափկասուն տիկիններ, որոնիք մացառուտի մը բով ծնունդ  
տուած էին իրենց երախաններուն՝ սիստուցան անմիջա-  
պէս շարունակել իրենց նամքան, մինչեւ որ բարեսիրս  
մահը եկաւ հասաւ վերջ տալու իրենց տառապանքին:  
Այսպէս ծերերու եւ պառաւներու, պզտիկներու, ճի-  
ւանդներու ու տկարակագմներու մեծ մասը կոտրուե-  
ցան նամքուն վրայ: Մնացածը, տակաւին նամբուրդու-  
թեան տաժանին դիմանալու չափ զօրաւոր, ժամանակա-  
ներու խարազաններուն տակ՝ բոււցան գէպի անխու-  
սափելի գերեզմանը, անծանօք անտպաններու աւազու-

քը, արեւուն կիզիչ նառադայրէրո և տակ մեռնելու ա-  
նօրութենէն (բանի որ շատեր նամար ուն խակ ուտելու բան  
մը չունէին, եւ ուրիշ շատերուն ալ ունեցած քիչ մը  
դրամը կողովսուած էր) եւ կամ ժանտանդէ ու հիւան-  
դութիւններէ, կամ վայրենի Արաքին, Թուրքին եւ Քուր-  
սին սուրէն, երկ այդ անգուր սուրը չփուրայ արդէն  
ընդհանուր ման տարածելու միւս միջոցներու պէտք  
չզգացուած: Եւ հիմա, Տէ՛ր, արդէն իս' հասած ենք այդ  
սեւ եղենատամին, այն դժոխային ողբերգութեան: Ի  
զուր հիմա առաջին գաղրումին բաղդատաբար լաւագոյն  
վիճակը կը փնտուի: Խենք, այդ առաջին գաղրողներն  
իսկ յաւիտեան կորուսած են զայն: Հիմա կոտորածները  
ամենուրեք կը տարածեն իրենց սարսափիր: Տէ՛ր զոր  
դրկուած 7000 Զեյրունցի այրերէն ոչ մէկը աղասած է  
կոտորածնեն, եւ դժբաղդ այրիներն ու աղջիկները բած-  
խուած են բնիկ վայրենի Արաքներու միջեւ: Կոտորած-  
ներ պատահած են նաև Տիարպէիր եւ Մարտ: Տիար-  
պէիր տրական սեոր զնշելէ վերջ, մնացածները գաղ-  
րեցուցած են Զեյրունցիներու բաղդակից ըլլալու հա-  
մար: Մենք իմացած ենք որ հիմա գաղրողները, չեն քոյլա-  
սուիր նոյն խակ որուուած ախորավայրերը հասնելու:  
Ճամբ սն հանդիպ ած զիւղերու բնա՛փչները անոնց  
այրերը կը սպաննեն եւ ումանք անոնց կիներն ու  
աղջիկները կ'առեւտանգէն: Մեկ խօսով որու զիտենք քէ  
ինչպէս որ Ամերիկացի Տօքրօ մը ըսած է, Թուրք կա-  
ռավարութիւնը որուած է բնաշնչել Թրքանայերը, եւ մեծ  
կորովով կը գործադրէ իր ծրագիրը: Հիմա, Տէ՛ր, մենք  
դարեւու նալածուած ժողովուրդի մը մնացուրդներն ենք:



Հայոց կանանց ընթացքի մեջ պատրաստութիւնը քէ ու ին մէջ :

Թուրք կառավարութիւնը ասկէ բառասուն օր առաջ իմացուց մեզ մեր ամբողջ ժողովուրդը զաղքեցնելու որոշումը, երբ մենք հոս բառուեցանք մեր կեանքն ու պատիւը փրկելու համար, բանզի որու զիսենք քէ զալքել ներկայ պայմաններու ներքեւ կը նշանակէ ոչնչացում, սարսափ, տանջանք եւ անպատուութիւն: Ուստի մենք որոշեցինք մենքիլ, կռուելով բան մեր խո՛լ աչենրով տեսնել մեր կիներուն պատիւին անորգուիլը եւ յեսոյ իբր վախկուներ անլուր չարչարանքներով մահուան դիմել: Մենք հոս ֆիշ ուտելիի, սակաւարիւ զենք եւ անբաւական ռազմամքեր ունինք: Անօրութեան աղաւակը արդեն խոկ կը լսուի, եւ Թուրք կառավարութիւնը անդադար կը հալսծ մեզ: Մինչեւ հիմա նինգ կատալի հակասամարտներ ունեցած ենք 3000 զօրերու եւ անկանոն խուժանի մը դեմ, եւ Ասուած յաղրութիւնը մեզի շնորհած է: Բայց մեր ամենեն քանկազին կռուողներէն ումանք կռոււած ենք, եւ վսան ենք քէ յաջորդ անգամ շատ աւելի մեծ ուժի մը դիմադրելու պիտի ստիպուինք, որով վսան չենք քէ պիտի կարենանք յաղրել այսչափ ֆիշ զենիներով ու ռազմամքերով: Մանաւանդ, Տէր, սովոր շատ մօսեցած է մեզ: Այսպէս, Տէր, 6000 խեղճ Քրիստոնեաներ, որոնց երեւ Քրիստոնեայ աշխարհը օգնութեան ձեռք չի կարկանէ, սովալլուկ մեռնելու եւ կամ բուրք զինուորներու ձեռնով կոտորուելու դատապարտուած են: Վսան ենք քէ, Ասուած չընէ, երեւ անգամ մը յաղրուինք, մեր բոլոր երկիրարդիկը պիտի սպաննուին անլուր չարչարանքներով եւ մեր դժբաղդ կիները ամօրակի ու սրակելով կեանքի մը անձնատուր պիտի ըլլան: Տէր, դիմում կ'ընենք

ձեզի յանուն Ասուծոյ եւ մարդկային եղբայրութեան .  
դիմում կ'ընենք յանուն Քրիստոսի , դիմում կ'ընենք յա-  
նուն բաղախակրութեան ; ընդդեմ բաղախակրութեան  
այս ոստիսին , եւ կը խնդրենք որ ազատէ մեր կեանքն  
ու պատիւր : Հանեցեք, skr, փոխադրել զմեզ Կիպրոս կամ  
ուրիշ ազատ երկիր մը: Մեր ժողովուրդը ծոյլ չէ . կրնայ  
իր ապրուսը հարել , երե գործ տրուի իրենց : Եւ կամ,  
երե այսանը կարելի չէ , հանեցեք փոխադրել զոնէ  
մեր կիները, ծերենք ու մանուկները , եւ պարենաւորեցէք  
մեզ զեներով եւ ռազմամբերենով , ուտելիք տուե՞մ մեզի  
որ ձեզի նես կողք կողքի կոռուինք Թրական ոյժերուն  
դեմ : Կը խնդրենք, skr, մի՛ բողոք որ սովաման ըլ-  
լանք , մի բողոք որ ոչնչանանք , ազատեցէք մեր կեանքք,  
ազատեցէք մեր պատիւր , բանի դեռ շատ ուշ չէ :

Զերդ անկեղծօրէն

Ի դիմաց տեղայու բոլոր քրիստոնեաններուն  
1915 Օգոստ. 20/2 Սեպ. Տիգրան ԱնդրէԱՍԵԱՆ

Այս բոլոր կարգադրութիւններն ու նախազգուշու-  
թիւնները շատ աղեկ եին : Բայց ատոնիք բաւական չին .  
կրնայինք աւելին ընել , ու ընելու եինք , բանի որ 4-5000  
հոգիի կեանքքն ու պատիւին նեսն եր որ կը խաղայինք :  
Խնչ սիհիք ըլլար այս ժաղովուրդը երե մարտանաւերը  
չայցելին մեզ ժամանակին . եւ ո՞վ կրնար վասահացնել  
քե այդ զրահաւորները այդշափ մօսէն պիտի անցնելին որ  
կարենային նօմարել մեր նօանները , երե երբեք հանդի-  
պէին մեր ափերուն : Ատկէ զամ , կարելի եր որ նաև  
անցնելին մեր եզերին մօսերէն , առանց մեզմէ նկատուելու ,

քանի որ շատ անգամ ամեն կողմ մըուսով ծածկուած էր գրեթէ, մինչեւ ծովեզրը ու ծովուն վրայ: Աւստի, Տամլանք հաւաքուելնուս յաջորդ օրը՝ որուեցինք մեր աղերսագրին Երկրորդ մեկ օրինակն ալ Խսկենէրուն դրկել լողացողի մը միջոցաւ: Գոնք հաւանական էր որ, ինչպէս կը պատահէր յանախ, արդէն գրահաւորներ խարսխած ըլլային Խսկենէրունի բացերը: Մովսէս Գրրգեան քանի մը օգնական եւ առաջնորդ ընկերներու հետ միասին մեկնեցաւ, սակայն քանի մը օր ես վերադարձան, իմացնելով քէ քեւու թշնամիներու մէջէն զիւերանց անվտանգ հասած էին, բայց նոն օսուր նուռ՝ մը չկար:

Է

Այս ամենուն հետ մեկտեղ, առաջիններէն աւելի սասիկ փորորիկ մը կը պատրաստուեր թշնամի ամպերուն մէջ, մեր արիուրիւնն ու կորովը փորձելու համար: Օգոստոս 19 ին առտուանց' թշնամին չորս տարբեր կետերէն Գրգրլնայէն, Սաւուլուգին, Տամլանքի մեծ ջուրին կողմէ ու Եօլ-Աղըզըյէն տեսնուեցաւ: Մեզի անանկ կը բուեր որ Գրգրլնայի եւ Սաւուլուգի կողմէ թշնամին երբեք լուրջ յարձակում ընկելու դիտաւորութիւն մը չեր ունեցած: Թշնամին ջուրին կողմէն բրած յարձակումն ալ ապարդիւն փորձ մը եղաւ, քանի որ այնչափ ամուր էին այն կողմերը, ուրկէ բաւական եւ քարեր գլորել վար՝ թշնամին ահաբեկելու, եւ նահանջի սիխելու համար, ինչպէս որ փորձը ցոյց տուաւ:

Բուն յարձակումը եօլ-Աղքզըի կողմէն պատահեցաւ ուր մի ժիշ յառաջանալին եք, թշնամին երկու խումբի բաժնուեցաւ։ Մեկ խումբը նիւթ Թարարալան ուղղեց իր արշաւաներ։ մինչ երկրորդը ժիշ մը ասդիկն, արեւմտեան կողմէն յառաջանալով սկսաւ լուռ ու մունչ հրակել անտառներուն մէջ, քերեւս Թարարալանի յարձակման ելքին սպասելով։

Առաջինը շատ չանցած կանգ առաւ Թարարալանի եզերը, որ ամենէն տկար ու անպատճան կէսն էր, բանի որ մեկ կողմէն մեր պատճենները շատ հեռի ըլլալով առնուազն մեկ երկու ժամ պէս էր պահակներուն օգնական զօրք հասցնելու համար, մասնաւանդ, դժբաղդաբար չէրկեններուն ալ ամենէն հաջերը, պատահմամբ, մրւս հակասները դրկուած էին։

Նոյն եւ յաջորդ օրը թշնամին կատարեալ հաստակամուրեամբ եւ մեծ յոյսով կը կռուեր։ Երեք հազար կանոնաւոր զօրք եւ մեծ ամբոխ մը՝ երեք-չորս հազար բաղկացած, անդադար գնդակ կը տեղացնեին մեր կռուողներուն վրայ, «Ալլահ եկալե» կանչելով եւ կրօնական ազօրքներով։ Երկու բնդանօր շարունակ կը ոմբակոծէին ամեն վեմ ու ծառ, որոնց եսին կը նշարուեր մեր հրացաններուն ծուխը։ Երբ մուրը վրայ հասաւ, թշնամին մեկ մասը միայն յաջողած էր Թարարալանի արտերը անցնիլ եւ մեր կողմը, անտարին եզերքը մտնել։ Մեր հաջերը անոնց «Ալլահ եկալե» ին կատարեալ պատարինութեամբ, ազգային երգերով ու անազական հեղինակով կը պատասխանէին։

Իսկ արեւմտեան կողմը, անտարին մէջը պահութեալ

թենամին, որ գաղտազողի անտառներուն մեջին յառաջանալով շատ մօսեցեր եր մեզի, իրիկուան դեմ յանկարծական յարձակում մը կատարեց: Թենամոյն արձակած զբնդակները սկսած կարկուտի պէս տեղալ մեր զօրանոցին ու շրջակային վրայ, որով մեր ժողովուրդը ահաքեկած խսկոյն սկսաւ խուժել անտառներուն խորը: Բայց քանի մը կտրիններ յաջողեցան շուտով նախանջի ստիպել թենամին եւ խաղաղեցնել վրդովուած ժողովուրդը: Մեր քաջերը յաջողեր եին նաև ողջ բանել թենամին երկու մատնիչ առաջնորդները — Քեպուսիցի նայեր — զորս իիշ ետք սպաննեցին:

Սակայն, դժբագդաբար, այդ նակատամարտին մեջ կորուսին Գրիգոր Նգրուերեան, Վանես Գօնենեան, Պաղտասար Մարտիկեան, Ճապրա Խեյօեան, Պետրոս Փենենեան Սարգսի Շաննագեան, Գրիգոր Գօպուրեան եւ Յակոբ Գարիեան ներսները, որոնք քաջաբար նախատակուեցան եւ Միասի Պայրամեան, Պարսամ Խօսեան, Յակոբ Հավարեան, Մովսես Հանեսեան եւ Թովմաս Դերնելեան վիրաւորուեցան, եւ որոնց առաջին երեքը վերջը մեռան:

Ճապրա Խեյօեան եւ Վանես Գունենեան՝ որ Ֆենս ալ կը կոչուեր, Եօլ-Աղրզըի պատճեփին բովերը սպաննուած եին: Եթբ միւս պահակները վախնալով եւ կը բառուեին, ասոնք միայնակ, անվախ ներսներ, յամառաբար դիմադրած եին թենամին ամեն զնով: Ճապրա Խեյօեան գրերէ անմիջապէս զարնուած եր: Այս քաջ երիտասարդն ալ նիշդ Յակոբ Գարակեօքեանի ազնիւ ու վեհանձն նոզին ցոյց տուած եր իւ նոզեվարքի պահուն, նիշդ նոյն խօսերը ուղղելով զինք տանող ընկերներուն

«Կը խնդրեմ, ինձմով մի զբաղիք, զացեք թշնամիկն դեմ դրեք»: Ֆենս իր արփուրեամբ թշնամիկն սարստի առած էր. բայց տաս չսնցած թշնամիներեն պառարուելով սպաննուեցաւ: Թուրք զինուորները իր զենքը — Գրդմարեքը — առնելով Սուլեյմանի կը տանին, եւ ցոյց տալով ուրիշներուն կ'ըսեն «Ահա առոր Տէրը մեռնելի սուազ ասով նինգ զինուոր սպաննեց»:

Յաջորդ առտուն կանուխնեն նորեն կորիք սկսաւ նիշդ նախորդ օրուան սաստկուրեամբ: Մինչեւ կեսօր թշնամին տաս ժիշ տեղ կրցաւ տանիլ: Բայց կեսօրեն եսքը մանաւանդ իրիկուան դեմ, դժբաղդաբար, արագ յառաջ խաղացում մը ունեցաւ դեպի մեր բանակավայրը: Մեր դիրքը սկսած էր խիս փափուկ եւ վտաճաւոր դառնալ: Յուսահանառութիւնը տիրած էր տատերուն վրայ: Դասալիքներու թիւը կաւելմար կոռուղիներեն, ու գրերէ անկարելի կը դառնաւ արգիլի նոսանքը: Գրերէ գիրկրնդիսոն, դեմ առ դեմ պատերազմի մը երեւոյը առաւ: Թուրք սպայ մը մինչեւ Եսայի Եազուպետնի — ամենի բազ հերոսներեն մեկը — պատճեշին մօսեցաւ եւ ատհանուկը հաւելով «Ահա ազբար» պոռաց եւ երբ վայրկենապես պիտի կրակեր: Յանձնած Եազուպետն զինքը տեսաւ եւ ելեկտրական արագուրեամբ զնաւակը տեղաւորեց սպային նական, «Ասանկ չըլլար ասանկ կ'ըլլար» պատասխանելով սպային սպանազին մէսրին: Սպան դիտապաս զետին փոռուեցաւ: Մահը ամենուն մօս կը բռւէր. բազ Եսային կեսօրուան ատենեները զօրանոց դարձեր, բանային առջեւ ծնրադրելով հաղորդութիւն առեր ու վերադարձեր էր ուզմադաշը:

Երիկուան դեմ նորէն, յանկարծ թշնամի գնդակներու տեղատարափ մը սկսաւ մեր զօրանոցին վրայ, մեր բանակավայրին նիւշ ծայրը: Ժողովուրդը սարսափահար փուրաց դեպի անտառները, և ամոզուելով քէ թշնամին ա՛լ եկած հասած էր մեզի: Երականուրիւնն ալ շատ հեռոի չէր արդէն: Թշնամին Մազարէն եկնեկի կոչուած ձորէն ելլելով դաւագետին մը հասած էր, որ 15-20 ռոպէի նեռաւորուրիւն մը միայն ուներ մեր զօրանոցին: Բարեբաղդաբար յարձակումը օրուան վերջին պահուն կը պատահէր: Արդեօֆ վերջնականապէս կորսուած էինք: Ի՞նչ ընելու էինք: Միայն մեկ հար կրցան խորհիլ մեր ուղմագետները, պէտք էր անմիջապէս պատահէլ թշնամին ու ամեն կողմէ կրակ ընելով ցրուել անոր ոյժեւը: Ծրագիրը կատարեալ յաջողուրեամբ ի գործ դրուեցաւ: Մեկ ժամու յարձակում մը, կէս մբուրեան մէջ կատարուած, կատարելուպէս ցիր ու ցան բրած թշնամիին բանակը եւ սարսափահար՝ անտառներուն մէջ խառնաւորուրեան մատնած էր: Հետեւեալ առտուն մեր երիտասարդ բազերը ժպտուն դեմքերով ուղմագաւը կը խուզարկեին, ուր թշնամին բազմարիւ դիակներ ջորի մը, հաց, պանիր, դեղօրայք եւայն բոլուցած էր: Խուրմբ մը բուրք զինուորներ ալ յրենց համբան կորսնցն լով անտառին մէջ մոլորեր էին: Անոնցմէ մէծ մասը ուղաններուցաւ, մեկ բանին միայն կրցան փախչիլ ու ուզափիլ: Մեր բազերէն մեկը, Պետրոս Արամազեան 50 տարեկան ալենիւ ծերունի մը, փախստական զինուորներէն մէկուն վրայ կը յարձակի, կոլորդէն կը բռնէ եւ մավզէրն ու փամփուշները վրայէն կ'առնէ, քեւ զին-

ուորը կը յաջողի փախչիլ: Եօրք մավզերի եւ երեք հազարի չափ փամփուշի աւար մը ունեցանք: Թշնամին թնդանօր մըն ալ ձգած է անտառին մէջ, զոր դժբաղդաբար չիրցանք գտնել:

Այդ օրուան կոփէին մէջ ունեցանք երեք մեռեալ եւ չորս վիրաւոր: Սամուել Մարգարեան, Սամուել Պօյանեան եւ Քըրեան սպաննուեցան, իսկ Աւետիս Մասմանեան, Պօղոս Ճըլգեան, Վանէս Ճէլլարեան եւ Յակոբ Խիչոնեան (Ճըլլեն) վիրաւորուեցան: Իսկ թշնամին այդ երկու օրուան կորուսը ճիշդ չենք գիտեր, բայց մեր սահցած տեղեկութեան համաձայն 190 ի չափ վիրաւոր եւ 1020 կորսուած ունեցած են: Ամեն պարագայի տակ ըրենամին 6-700 է պակաս մեռեալ ունեցած բլալու չէ:

## Է.

Յայտնի եղաւ քէ Թուրք կառավարութիւնը մեզ իր կարծածեն շատ սարբեր գտած եր: Երեք չորս անգամ է թշնամին կատարեալ վասահութիւնով կը յարձակի մեր վրայ եւ մեծ կորուսներով կը նահանջէ առանց յաջողութեան: Կառավարութիւնը գիտեր արդին որ մեր ժողովուրդը շատ ֆիշ պաւար ուներ: Ուրեմն խոհեմութիւն սեպեց մեզ պաւարելով սփառել որ սովաման կորնչին եւ կամ անձնատուր ըլլամի: Այսպէս, լուրջ յարձակումները դադրեցան, քեւ գրերէ ամեն օր պատիկ ընդհարումներ տեղի կունենային Պագանըգի կողմերը: Մեր գիւղերուն սահմաններուն մօս, բլուրներուն վրայ, թշնամին պատնէ

առ 13-ի և վերին՝ զատ՝ սկզբունք պահպան գոյացում  
նշանած է : Անողոքության մուտքը հաջախառնության պահը փոք  
տառակի չու չէ նշանաւ և հայու ու այս օտարքին



Հայութ կամ կուլտուրական բարձրագույն պարագաների համար կազմված կազմակերպության գործությունը Վայ գյուղում

Աեր շինեց մեզ արգելափակելու համար մեր տեղերուն մեջ : Մեզմէ, սակայն, ամեն գիշեր հարիւթերով այր եւ կին անոնց մեջէն անցնելով կ'երբային եւ առտուան դէմ կը վերագառնային քուզ եւ խաղող բերելով մեր այդիներէն եւ կորեկ' Ֆելլահներուն արտերէն : Բայց գողցուած կորեկը ի՞նչպէս պիտի բաւեր 4000 է աւելի մարդոց : Այլեւս շատեր ուտելիք չունեին : Ոչ մեկ տեղէ արմատիք ձեռք բերելու միջոց ունե՛ն, առանց կեաներնին վտանգի ենրարկելու : Մինչեւ խ' Անտիոքի Դայմագամը խորհած էր մասնաւոր սպուտած քուղբերով Սուետիա մնացու լընտանիքներու զնումներուն բանակը նոդելու, որպէս զի անոնք չկարենային մեզի սննդերէն հայրայրելու :

թ.

Թարարալոնի հակասատամարք շատ փորձառու բրած էր մեզ : Նաև տեղեր պատճեներու պակասը զգալի եղած էր, պակաս մը՝ որ շատ սուզ արժած էր մեզի : Նաև տեղեր, անտառները մեծապէս կ'օգնեին թենամիին՝ մեզմէ առանց դիտուելու յառաջացումին : Անոր համար մեկ խնի օր մեր բոլոր գործունեաւքիւնը յատկացուցինք նոր պատճեներ շինելու, ու հարկ տեսնուած անտառներն առ կտրելու:

Այս միջոցին ուրիշ խորհուրդ մըն ալ ունեցանք Երեւակ Համաձայնուրեան եւ մեր արտասահման բնակող ազգակիցներուն լուր նասցնել՝ Հալէպի Ամերիկեան նիւպատուին միջոցաւ : Երեք համակ գրեցինք, մեկը հիւ-

պատուին, Երկրորդը Ասեմ. Պօղոս փառա Նուպարի ևս  
Երրորդը Հայեպի Հայոց Առաջնորդարանին: Կը խնդրեինք  
Հիւպատոսէն որ պէս եղած տեղեկութիւնները հաղորդէ  
ուր որ անի է, ու միւս Երկու նամակներն ալ իրենց  
հասցեներուն շնորհ ընէ յանձնելու: Զենք գիտեր քէ ա-  
նոնք նասան, բայց զիտենք քէ ուրեւ արդիւնք չունեցան:

Յա

Անակնկալ մը չէ անշոււշ Երբ կարգ մը անհամա-  
ձայնութիւններ եւ ընկերական կնճոռութիւններ տեղի  
կ'ունենային մերինին պէս անուս ու նկարագրով ոչ զօ-  
րաւոր ժողովուրդի մը մէջ, այսօրինակ բոլորովին նոր  
կեանքի պայմաններուն տակ, առանց իշխանութեան մը  
ազդեցուրեան: Պօշիկ գողուրիւններ ու անոնց նետե-  
ւանով գանգատներ անպակաս կ'ըլլային արդէն: Ա'լ  
«մեծ»ի ու «պօշիկ»ի խնդիր չկար: Հայուն նկարագիրն  
էր որ Երեւան կուգար այն պահուն: Ոչ ո՞վ կը հաւանէր  
հնագանդելու ուրիշին. ոչ ո՞վ կը հաւանէր ուրիշներուն  
խելին կամ խորհուրդին, ամեն մարդ ամենն իւելացին  
էր, ամեն մարդ մեծ ըլլալ կ'ուզէր: Ասկէ զա, միւս  
կեդրոններուն՝ մանաւանդ Գուշնըղազի՝ զինուրները  
չէին ուզեր Տամլանըզի զօրանոցը գալ եւ անկէ հրահանգ  
ստանալ. ո՞վ այդքան յոգնուրիւն պիտի կրէր: Ուրիշ նար  
չկար, պէս էր համակերպիլ: Ոչ մէկը, ոչ ալ մեր ժողովը  
կարող էր կառավարութեան դերը կատարել, վախճանով  
քէ աւելի գէտ բաներ կրնան պատահիլ: Սիսպուած է-

իմք բաւականանալ ոմանք խրախռուսելով, ոմանք խրատելով, ոմանք յանդիմանելով, ոմանց աղաչելով ու ոմանք ալ ծեծելով, եւ գոհանալ արդիւնքովը: Պէս եղաւ նաև բ սմբել մեր Ընդհանուր Ժողովը տեղական ժողովներու, եւ խրաբանչիւր կեդրոնին յանձնել իր օրշանակին պատպանութիւնը:

ՃԱ.

Մովսէս Գրքութեան, օր մը յանկարծ, ծովեզրեն վերադառնալով իր պարզ ու միամիտ, բայց բարի սրտով իր մեկ խորհուրդը կը նաղորդէր: Ի՞նչ օգուտ ունի օրերով ու շաբաթներով ծովեզրը սպասել, անկարեկից կապոյն զուրեւեն գրութիւն յուսալով: Անօրութիւնը արդէն մեր կոկորդը սեղմել սկսած էր անգրօնեն: Աւելի աղեկ չէր ըլլար մակոյի մը շինել ու Կիպրոս անցնիլ քիավարելով: Միայն թէ երեք-չորս կտրին մարդ կ'ուզէր իրեն ընկերանալու համար: Երկար խորհրդակցութիւններէ եւ թէր ու դէմ կարծիքներ փոխանակելի վերջ՝ փորձ մը կատարելու որոշում տուին:

Երէ յաջողդէինք՝ փրկուած էինք, երէ ոչ արդէն կորսուած էինք: Երեք չորս տաղագործներ բանի մը օր քրիստոն աւշատեցան յոյսի արդ վերջին նաւակը շինելու համար: Նոյի տապանին երկրորդ սպագրութիւնն էր զոր կ'ընէինք: նոր ձեւի մը վերածուած: Մակոյիը իր նետը պիտի տանէր մեր ալեւագրին մեկ օրինակը, զոր պիտի յանձնելու առաջին նանդիպած մարտանաւին, նաեւ

ուրիշ վեց աղերսագրեր ալ: Կիպրոսի կուսակալին, զինուորական տռաջին հրամանատարին, Ն. Վ. Անգլիոյ Թագաւորին, Ն. Վահմ. Անգղիոյ արտաքին գործոց նախարարին, ծանօթ Հայսուր Փրօք. Թէնըրլ Հարիսի ու Ն. Վահմ. Պօլոս Նուպար փառայի: Աղերսագրերը պատրաստած էին արդեն. բայց դժբաղդաբար, կամ բարեխաղդաբար ընկեր չկրցանի գտնել Գրրգիեանին, երբ մակոյիք կազմ ու պատրաստ էր մեկնելու: Դեռ կը սպասէ մակոյիք ծովեզերքը, իննինց Խենտէյը կոչուած վայրը, իբր կենդանի վկայ մեր անյոյս վիճակին ու սրակեղեք կացուքեան:

ԺԱՅ,

Օգոստոսին վերջին օրեւէն մէկն էր, իրիկուան դեմ՝ խիս աղեխարտ Տեսարան մը պարզուած էր լիւան վրայ: Մշուշին մէջէն յանկարծ մարտանաւ մը երեցեր էր, որ սակայն դժբաղդաբար իր կոնսալը դարձուցեր էր արդեն մեզմէ նկատուելէ առաջ: Ցոյսն ու անյուսուրինը իրարու խառնուեցան այդ բոպէին: Անմիջապէս բլուրներուն վրայ բազմարիւ դրօւակներ պարզուեցան, խառնոյիներ վառուեցան ու բարձրակոչ աղաղակներ բարձրացան, բայց ի զուր: Նաւը խուլ եւ սնսարբեր ժարունակեց իր յամբ ընքացքը դեպի Խենտէնտուն, իր Եսեւը քողլով 4000 յաւախար սրտեր, որք դեռ ակնապիւ կը դիտէին անոր Եսեւէն ժխուր ու դառնագին:

Յուսահատուրինը, սակայն, չէր կրնար մեզ վրկել: Արդին օր մը առաջ յատուկ մարդ դրկած էինք մեզմէ

5-6 Ժամ նեռու, բլուրի մը զագարեն դիտելու համար  
թէ Խսկենքրունի ծոցը չկա՞ր մարտանաւ մը: Ալ հիմա  
տարակոյս չունեինք: Խսկոյն երկու նոզի Խսկենքրուն  
դրկեցինք երկու աղերազրերով՝ թիրեղի տուփերու մէջ,  
եւ երկու ընկերներու առաջնորդութեամբ:

Յ.Գ.

Հազիւ երկու երեք օրէ ի վեր բաժնուած էին, Խս-  
կենքրունի մեկնողները, երբ կիրակի օր մըն էր, սեպտեմ-  
բերի հինգինք: Օդը բացառապէս պարզ եւ գեղեցիկ էր  
այդ օրը, քեւու սրտերը նոյն ժիտուր սրտերն էին, ընկնուած  
մանուան շարաւուք մղձաւանցով: Ցանկարծ կհսօրուան  
դեմ ցնծութեան բարձր աղաղակներ սկսան օդը թնդա-  
ցնել « Վափառւո իլէկյր, վափառւո իլէկյր: » Ո՞վ կրնար  
բացաւել այդ կենդանի մեռեալներուն ուրախութիւնը  
որոնք նոր աշխարհ կուգային: Միքէ Դոլոմպոս եւ իւր  
նաւազները աւելի՞ ուրախութիւն զգացին երբ « Երկի՛ր,  
երկի՛ր » կը գոշէին Ամերիկեան ցամաքին առջեւ:

Արդարեւ Շոգենաւը եկած էր, ու մեր ցամաքին մօս  
կեցած, իր մէջը գրկելով մեր բոլոր յոյսերը, մեր բոլոր  
սրտերը այդ պահուն: Ժամ մը նեռուէն Շէխս Խըսրութ  
դիմացէն նաւը մեր դրօւակները տեսած եւ մօտեցած  
էր հասկնալու համար թէ ինչ կար: Մեր պահսկները  
անմիջապէս սկսած էին դրօւակները տարծել, ֆիչ եսքը  
մարտանաւը մակոյի մը իջեցնելով իր մէջ առած էր զա-  
նոնք, որոնք մեր աղերազրիւր յանձնած ու բերանացի

բացաւրած էին մեր կացութիւնը: «Կիւտէն» տուտով պեսք  
եղած տեղեկութիւնները կը հեռագրե ամեն կողմ եւ կը  
խոստանայ մինչեւ ուրը որ իմացնել թէ ինչ կերպով պի-  
տի կարենալ օգնել մեզի:

Ժ.Գ.

«Կիւտէն» իմացած ըլլարով որ բուրք զինուորներ մեր  
գիւղերեն մէկուն, Քեպուսիյէի, եկեղեցին կեդրոն քած  
ու գիւղն ալ բուրք գաղքականներով լեցուցած են, մեր  
մօս հասնելին գրերէ երկու ժամ եսքը մօսեցաւ Քեպու-  
սիյէն ումբակոծելու: Գաղքականները սարսափահար  
տուաեր էին թէ ուր փախչին, երբ ոռումբերը անխնայ  
ման կը սփուէին ամեն կողմ: Ամբակոծութենէն վերջ երբ  
Կիւտէն մեզի ուղղուեցաւ կրկին, մակոյիներ զրկելու  
համար եզերք, յանկած մալզէրի զնդակներ սկսան տե-  
ղալ մակոյիներուն վրայ: Թուրք զինուորներն էին որ  
հաւանաբար Զանագլրդէն մարտանաւը տեսներով մօսեցեր  
էին ու հիմա անտարին մէջէն հարցանաձգութիւն կ'ը-  
նեին: Թնդանօրները յանկած սկսան ոռումբերու տարափ  
մը տեղացնել բլուրներուն վրայ, ուր թշնամին պահուած  
կը կարծուէր: Մակոյիները մինչեւ ծովեզերք հասան եւ  
տասնեակ մը զինուոր ցամսի հանեցին, բայց հանի մը  
վայրկենան վերադառն:

Խալիս թնդանօրներու գոռումը երբ կը լսէ, Քեպու-  
սիյէն փախչող բուրք գաղքականները կը խրախուսէ  
ըսելով. «Մի՛ վախճան, զաւակներս, գերման մարտա-

Խումբ սլ Սուշին 628 ազգային կորիւններէ:



նաև մըն է որ սխալմամբ ոմբակոծեց ձեզ. չե՞ք տեսներ,  
կեավուրներն ալ կը ոմբոկոծէ լեռան վրայ»:

Թշնամին այլեւս յուսախաք եղած էր. կը տեսներ թէ  
օգուտ մը չուներ մեզ պատարելին, բանի որ օտարներու  
հետ հաղորդակցութեան մեջ էինք: Մանաւանդ հաւանա-  
կան էր որ Թրանսացիները, Հայերու առաջնորդութեամբ,  
լեռնեն ու դաշտեն յարձակում մը գործէին: Ուստի ժա-  
մանակ պէտք չէր կորսնցնել, անմիջապէս խեղդելու էր  
Հայ ապստամբութիւնը:

Ճիշդ այդ մածումով ձեռնարկեց Սեպտեմբեր 7 ի  
յարձակումին որ կատարեալ վիժում մը եղաւ բարեբաղ-  
դաբար: Արեւագալին ֆի չ եսք թշնամին յարձակեցաւ  
Շեյս Եօրսրյի կողմէն, ու շարունակեց մինչեւ երեկոյ,  
որ ատեն թշնամին լեռան հեռաւոր սուրոտն խոյս կու-  
սար ով զիտէ որչափ կորուսներէ յետոյ: Մեզմէ եւ ոչ  
մեկուն ֆիրը արիւնած էր:

### Ժան

Սեպտեմբեր 9 ի առաւօսուն երկու Ֆելլան տղամաններ  
ձեռքերնին սպիտակ դրօւակով երեք գրութիւն բերին յանձ-  
նեցին մեր Շեյս Եօրսրյի պատճեշին պահակներուն: Գրութիւններն  
առաջինը հազարապէտի մը կողմէ դր-  
կուած էր, որով կը նրաւիրէր մեզ յանձնուելու բուրք  
կառավարութեան: Երկրորդը կուգար Հայէ մը, Տօքը.  
Բենիամին Դալրգնեանէ, որով իր բոլոր լեզուանիու-  
թիւնը կը գործածէր մեզ համոզելու, յիշեցնելով թէ այս

անգամ 3-4 հազար կանոնաւոր զօրքերու նես անքիւ ա-  
րիւնկզակ Արաքներ պիտի յարձակէին մեր վրայ, ոռոնք  
պիտի չխնայէին ծծկեր մանուկներու եւ ծերերու, կ'ա-  
ւելցներ նաև քէ ոչ մեկ կողմէն կամ ծովին կրնայինք  
օգնութիւն յուսալ: Երբորդ գրութիւնը, որ Տէր Արքահամ  
Հայր Տէր Գալուստեանի ուղղուած էր Հազարապէտին  
կողմէ, նոյնպէս ստայօդ խոսումներով կ'ուզէր մեզ  
խաբել:

Մէն սակայն լուր դրկեցինք քէ 24 ժամ եսքը մի-  
այն կրնանք պատասխաննել: Առով ժամանակ շահիլ կ'ու-  
զէինք: Սակայն քենամին առանց սպասելու մեր պա-  
տասխանին սկսաւ իր յարձակումը: Ճակատամարտը մին-  
չեւ իրիկուն տեւեց: Առաջին բայլերուն մէջ քենամին  
շատ արագ քափով մը գործեց, սակայն սփառուե-  
ցաւ ուրսով կանգ առնել մեր բազերուն մահացու զըն-  
դակներուն առջեւը: Այդ հակատամարտը շատ քանզ ե-  
կաւ քենամին որ խառնաշփորութեան մէջ փախուս-  
տի կը դիմեր: Միւրայի բազագործութեան փայլուն օրի-  
նակներ տուին Մարտիրոս Ճանարզեան, որ նինգ բուրք ըս-  
տաննած էր նոյն դիրքին. նոյնպէս Մարտիրոս Ճեպէեան,  
որ մէկ բանի հատք մէկ անգամն սպաննած էր առանց  
տեղին շարժելու: Այդ օրը մեզմէ միայն սպաննուեցան  
Յաբեր Վանսեան ու Պետրոս Հավութեան, եւ վիրաւոր-  
ուեցաւ Յովհաննես լուրջեան:

ՃԶ.

Սեպ. 10 ին, Ճամբ 9 ի (ը. Ե.) ատենները Թրանսական մարտանաւերեն երկուքը միաժամանակ սկսան ումբակոծել մեկ Սուէսիոյ բուրք զօրանոցը եւ ուրիշ կէտեր, իսկ միւսը Քեպուսիյէն (ուր վերադարձած էին նորէն բուրք գաղրականները) եւ Դապագին, թբաբնակ գիւղ մը, որ քննամւոյն զինուորական ուրիշ մեկ կեդրոնը եղած էր պատերազմի միջոցին: Շուտով մոխիրի վերածուեցան Սուէսիոյ զօրանոցը ու ումբակոծուած միւս բոլոր կէտերը: Դապագիրի ումբակոծութիւնը աւելի հետաքրքրական էր, քանի որ մեր պահակները շատ մօտէն կրնային դիտել հոն զինուորներու եւ պաշը պօզուգներու անրիւ բազմութիւնը: Զիաւորներու խումբ մը երբ մարտանաւը կը տեսնեն շուտով կը փախչին, բայց ֆիշ եսքը նորէն կը դառնան, նկատելով որ նաւը հեռացած էր բլուրներուն ետեւը: Յանկարծ սակայն կրկին կ'երեւնայ ան ու անմիջապէս կը սկսի ումբակոծել: Խելացնոր բազմութինը չը զիտեր ուր փախչիլը, բանզի որ կողմն ալ երայ ոռումբերը զինքը կը գտնեն, առջեւեն, ետեւեն, մեջտեղէն, ամեն կողմէն: Կը կարծուի թէ բաւական բուռվ կորուս պատճառեցին քննամիին: Մեր բազերն ալ սրտապնդուած անոնց խառնաւեփոր վիճակին, հետապնդելով զանոնք շատ հեռուները քեցին:

Ժ. Ե.

Խթիկուան դեմ Կիւէն մեզ իր վերջնական պատասխանը պիտի հաղորդեր, ըստ իր խոսման: Ֆրանսական կառավարութիւնը մերժած էր ցամաք զօրք հանել եւ կամ զօրք ու ռազմամբերք տալ մեզի, բայց ազնուաբար բարեյօծարութիւնը կը յայտնէր մեզ Փօրք-Սալիս փոխադրելու:

Երկու օրուան մէջ արդեն բոլոր ժողովուրդը ծովերք իշած էր իր կարասիներով, գոյներով ու բաւական մեծ բուռվ ալ անասուն ու գրաս առնելով, զոր սակայն նաւը տեղ չունենալուն համար սփառուեցան փետճել ու սպաննել:

Խնչ սրտաւթ ու անմոռանալի էր այն պահը, երբ ծերեր ու մանուկներ, այրեր ու կիներ, տղամարդիկ ու կոռուղներ, վերջին երածեաը կուտային իրենց տուներուն ու այգիներուն, իրենց անտառներուն ու լեռներուն, եւ այն սիրելիներուն որոնք քուրք բանակին մէջ մեռնելու դաշտապարտուած էին: Եւ ի՞նչ սիրալի տեսարան էր որ կը պարզուէր երբ փրկարար նաւակներ կուգային զանոնք նաւը առնելու ու սապետական օգնութիւնը զոր կ'ընծայէին ֆրանսացի ազնիւ նաւազները նանդէպ տկար ու դողդղացող պատաւ մամիկներուն ու անմեղուկ մանուկներուն:



ԺԱՂ.

Սեպտեմբեր 13 ին ու յաջորդող մեկ ժամի օրերուն  
մեջ նետքին նաւերեն փոխադրուեցանք Փօրք-Սահման  
Լազարէք անուն բարանքինայի վայրը, ուր Անգլ. բա-  
րեսիր կառավարութիւնը կանխահագ պատրաստութիւն-  
ներով ձերբազանալները տեղաւորեց վրաններու մեջ եւ  
սկսաւ հաց եւ ուտելիք բաշխել անոնց ու հիւանդանոցի  
մասնաւոր կարգադրութիւններ կատարել :

Ու առաջին օրեն Եգիպտահայ գալուքն ալ իր ազ-  
գասիրական վսեմ պարտականութեանը գիտակից՝ Առաջ-  
նորդարանովն ու Կարմիր Խաչովը, Բարեկործականովն  
ու այլեւայլ ընկերակցութիւններովը, զերմ գուրգուրան-  
ով մը պատեց զանոնիք, հագուեցուց եւ պատսպարեց:  
Կարելի չէ մոռնալ նաեւ Ամերիկեան Կարմիր Խաչի  
նուիրատուութիւնները: Ու մանաւանդ անունը ուրիշ օ-  
ստար մարդասերներու՝ Մեծօր Փիրսընի, Հօրնալաուրի,  
Թրոպրինի, Քօլոնի Էլփուտի եւ մանաւանդ իր ազնիւ  
տիկնոց Միսիս Էլփուտի, որ առաջին օրեն հետօակ մայրը  
եղաւ ամբողջ գաղրականներուն:





ՄԱՏԵՆԱՇԱՐ Հ. Ե. Ք. ԸՆԿ.ԵԱՆ

- 1.— ԵՐԻԱՐՈՒՆ (ԿՐՈՆԱԿԱՐ ԵՒ ԱԶԴԱԹԻՒՆ) 3 Պ.Ա.
- 2.— ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՅՈՒՆՉԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ 2 Պ.Ա.  
(Գրեց' Տօֆք, Մ. Շամիկուն)
- 3.— ԶԵՅԹՈՒՆԻ ԱՆՁԵԱՏՈՎԱԹԻՒՆՆԵՐ ԵՒ  
ՍՈՒԷՏՈՑ ԵՆԵՑՆԱՊՈԱՑ ՊԱՆԹՈՒՆՆԵՐ 5 Պ.Ա.  
(Գրեց' Պատ. Տ. Անդրեասեան)

ԳԻՆ 5 ԴՐ. 022

ՀԱ.Ա.Ց.Բ.

Armenian Y. M. C. A.

American Mission





1934

2013

